



ՊԱՆՏՆՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՐՈՒՍԱԼԷՍԻ ՀԱՅ ԳԱՅՐԻՍՏՈՒԹՅԱՆ
ԻՄ. ՏԱՐԻ — ՆՈՐ ԵՐԶՆ 1947

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ		հեռ
— Սփիւռք եւ Գրականութիւնը (1).		289
ԿՐՕՆԱԿԱՆ		
— Տօն Այլսկերպութեան Տեառն.	Կ.	293
— Մրտէ՝ խօսքեր.	Ե.	295
— Հայաստանեայց Եկեղեցին (2).	Ե. Վ. Տ.	298
ԿՐՕՆԱՊԱՏՄԱԿԱՆ		
— Նարեկը Հայ գրականութեան մեջ (8).	ԵՂԻՇԷՆ ՎԱՐԴԱՊԵՏ	301
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ		
— Տարիներ վերջ.	ԵՂԻՎԱՐԿ	304
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ		
— Ներսէս Լամբրոնացի (3).	Թ. ՕՇԱԿԱՆ	306
ՊԱՂԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ		
— Նային քաղաքը.	ՊԱՂԵՍՏԻՆՏԻ	308
ՊԱՏՄԱԿԱՆ		
— Կիլիկեան ամբոցներ, Կոռնիկոս (6).	ԱՐՏԱԻԱԶԿԱՆ ԱՐՔԵՊԻՍՏԱՆՈՍ	310
ՂԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ		
— Աբխազիայի կամ ցոր հայերէն.	ՊՐՈՑ. Լ. ԱՃԱՌԵԱՆ	313
Նոռին Ս. Օծուքիւն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսը մեր մեջ.		316
Ս. ՅԱԿՈՒԹ ԵՆԵՐՍԵՆ		
— Ամսօրեայ լուրեր.		317
ՏԻՐՈՒՆԻ		
— Տ. Գեորգ վրդ. Ճանապարհ.		318
— Ոսկան Պեյ Մարտիկեան.		319

Բ Ա Ճ Ն Ե Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգրինն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիրին 10
ԲԱԺԱՆՈՐԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ Է

Հասցէ՝ *Rédaction de la Revue Arménienne SION*

Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

Ս Ի Ո Ն

ԻԱ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1947

Պ ՕԳՈՍՏՈՍ

ԹԻՒ 8

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍՓԻՒՌՔ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Դ

Քսինք մեր նախորդ խմբագրականներուն մէջ թէ սփիւռք ըրաւ իր ճիգը հայ գրականութիւնը կենդանի պահելու, հայ մտքի կանթեղին բոցը սփռելու մեր տրտմութիւններուն և մշտնջերուն վրայ: Չպակսեցաւ աշխատանք ինչպէս նաև հաւատք հայ մտքի ստեղծագործութեան հանդէպ, հեռաւոր Ամերիկայէն մինչև Փարիզ և մինչև առաջաւոր թեր Արեւելքի: Սակայն ինչ որ ունինք իբրև շօշափելի արդիւնք, անհատական և մեկուսի ճիգերով է պայմանաւոր: Բայց գրականութիւնը, պէտք է կրկնել, ընկերութեան հաւատքի, հաստատ կենցաղի երեւոյթ է, և մեր ժողովուրդը զուրկ է անոնցմէ, օրերու հեւքին մէջ իր կենսունակութիւնը սպառելու դատապարտուած:

Հաւատացինք անշուշտ, այս քսանհնգամեկի ընթացքին, հայ հոգիին, անոր ուժին, յուզուեցանք յաճախ արիւնոտ պատկերին դիմաց իր անցեալին, և սրտապնդուեցանք այն սրտաուռ իրաւիքէն՝ որով հազարամեաներ ապրող հայը ոչ միայն կը պահէ տակաւին յամառօրէն իր գոյութիւնը, որ խորհուրդ դարձած է այլևս, այլ և տակաւին սիրտ և կամք ունի ստեղծագործելու և իր հոգիի և մտքի արժէքներուն լուսման բերելու ազգային՝ և ինչո՞ւ չէ համաշխարհային արժէքներու գանձանակին: Սակայն յաւիտենական է ճշմարտութիւնը, հաւատքը առանց գործի և արդիւնաւորման անօգուտ է:

Երբ կը մօտենանք, խմբագրական այս շարքին մէջ, սփիւռքի պարզած գրական կերպարանքներու, վէպ, բ ռասեղծութիւն, ֆնանդասութիւն, քասերգութիւն, լրագրութիւն, սփիւռքի չորս զլխաւոր կեդրոններու մէջ մշակուած, կ'այցուինք մէկէ աւելի խորունկ և ծանր մտածումներէ:

Վէպը.— Այս սեռը, թէ իբր որակ և քանակ, ճիշդ է թէ կը գերազանցէ մեր նախորդ արեւելահայ և արեւմտահայ գրականութեան մէջ նուաճըւած բոլոր արդիւնքները, սակայն տարօրինակն այն է որ այս քանակին մէջ հարազատ հայ կենանքին մթերքը ոչ միայն ամբողջական և հաստատ չէ, այլ նոյնիսկ կը դառնայ խնդրական թէ ո՞ր ժողովուրդին կը պատկանին անոնք: Ո՞րն է Շահնուրի վէպին մէջ հայեցին, Օշականի գործերուն մէջ հարազատը,

Զարեանի մօտ էականը: Ֆրանսացին, թուրքը, համամարդկայինը իբրև տիպարներ կուզան ու կ'անցնին, և մեր մտերմութիւնը անոնց հետ սովորական ծանօթութենէ մը անդին չանցնիր: Ժամանակակից մեծագոյն զրական սեռին մէջ մեր գտած այս արդիւնքը մեզ կը մղէ դառնութեան: Պատասխանատու բռնել սփիւռքը, իրերու այս կերպարանքին մէջ, չքմեղանք փնտռել պիտի նշանակէր. միտքերնուօ չանցնիր զրագէտները մեկպարտել, ինչպէս դատապարտել ընթերցող հասարակութիւնը:

Եթէ Փօրիգի առաջաւոր թիւը, Արեւելքի անցելապաշտ խմբակը, հեռու՝ Ամերիկայի թերթնաստոյգ ձգտումները չենք կրնար հերքել, բայց չենք ալ կըրնար պաշտպանել: Լաւ գրելը, նոր գրելը և փայլուն գրելը, լաւ գրականութիւն մը ունենալ չի նշանակեր: Բոլոր մեծ գրականութեանց լաւագոյն շրջանները պայմանաւոր են շատ հաստատ ընկերութեամբ, բերեղացած բարքերով, և շատ խորունկ յուզումներու շուրթէն ուղղուած հոգեխաւերով: Երբ այսպէս կենանք սփիւռքի առջև, մեր գտածը ճիշդ հակառակն է: Քսանհինգ տարի այս ժողովուրդի հողին վրայ ոչ մէկ իրաւ երազ վառեցաւ: Հայրենիքի երազը անշուշտ միշտ մնաց հեռուէն, սակայն անիկա ունեցաւ քիչ անդրադարձ ու ճառագայթ, տաքցնելու զրոյին հոգեաշխարհը:

Տեղը չէ հոս վերլուծել այդ զգացումին տարողութիւնը մեր մէջ, կը բաւէ դիտել տալ թէ այդ սրբազան փորձառութիւնը՝ որ զուցէ միակ ժառանգը կը մնայ մեզի անցեալ մեր մեծ սրբութիւններէն, կարկտան զգացում մը չէ՝ անապարանքով շինուած մեր դարերէն: Անիկա կայ ու կը մնայ, և ամէն հայ միտքեական պաշտամունք միայն ունի այդ բաւին ետևը ծրարուած խորհուրդին: Եւ բոլոր բուն զգացումներու ճակատագրական ձեւազդեմումները մենք կը հաստատենք անկէ ներս, շատ լաւ հասկնալով մեր հակամարտութիւնները իբր բնական հետևանքները անոր խորախորհուրդ ուժգնութեան: Չը մոռնալ որ բոլոր հերետիկոսները ամենամեծ հաւատաւորներն են իրենց դիմաբաժանած վարդապետութեան: Կը տարուինք այսպէս մտածելու այն պատկերին դիմաց որ կուզայ սփիւռքէն, այս սրբազան զգացումը զրօշնրու վերածող: Ծանօթ է այդ սրբազան զգացումին մէկ դիմայեղումը մեր գրականութեան մէջ, Մխիթարեան հայրերէնը: Մէկ ուրիշը՝ պոլսական դիւցազներգութեամբ և տակաւին լաւագոյնը՝ արեւելահայ մարտաշունչ երանգովը: Հօրագոյն այս զգացումին կարգ մը երանգներ առաւելապէս օգտագործուած կը տեսնենք մանաւանդ արեւելահայ վէպին մէջ:

Քսանհինգ տարիներ մեզ կը բաժնեն այն օրերէն՝ երբ մեր ժողովուրդին կէսը փառեցաւ մահուան դաշտին վրայ, կրելու ամենէն մեծ եղեռնը, երբևիցէ արձանագրուած որ և է ժողովուրդի տարեգրութեան մէջ: Երկու գիրք չունի մեր սփիւռքի գրականութիւնը այդ աղէտը ընդգրկող: Այդ տառապանքին անհաղորդ չմնաց անշուշտ սփիւռքը, բայց ի վիճակի չեղաւ այդ զգացումը արուեստի հանելու: Ճակատագրի քամիք, թէ ոչ անբաւականութիւն, սակայն իրողութիւնը կը մնայ առաւել քան իրողութիւն:

Ոշական, Համաստեղ, Զարեան, որոնք արդէն կազմուած կը մտնեն ըսփիւռքի մէջ, իրենց անցելապատ, բարուապատ (զործածելով կամաբարականի բառը) և իրապատ ձգտումներով, կը շօշափեն միայն նիւթը: Խղճամիտ գննու-

թիւն մը միջավայրի, մթնոլորտի, և մտայնութեանց, մանրակրկիտ ուսումնասիրութիւն մը արտաքին աշխարհին, որ յատակը կը ծառայէ վիպական գործողութեանց, ցոյց պիտի տար թէ վերոյիշեալ հեղինակները քիչ անգամ կրցան հասարակութեան միջինին հետ ըլլալ, և կամ իբրև խորքի նախապայման այդ միջինը նուաճել :

Վիճակներ, տագնապներ, սլացքներ, մեզ բղկտող յուզումներ, մեր մտքին մէջ բռնկող կրակներ անխուսափելի իրականութիւններ են, որոնք իրենց համապատասխան տարազը առանց զտնելու չեն կրնար նւթանալ : Գրողը հարկին տակն է այս բոլորը դէմայնդիմանութեամբ մը զգալու և նուաճելու :

Վերլուծական մեթոտը զոր այնքան հաճոյքով գործածել կը սիրեն ըսփիւռքի ջոջ գրողներէն սխեալ մինչև նորագոյնները, հոգեբանութիւններ տալու կերպը զոր անոնք կը գործածեն իբր թէ յառաջանալ կարենալու համար մութ բաւիւններէն, ուրկէ կ'անցնի կիրքերուն կծիկը, չբախտաւորեց մեր ըսփիւռքի գրականութիւնը գործով մը, որ հանգարտօրէն, առտոց յաւակնութեան բայց խղճամիտ դիտութեամբ մը, մեր ընկերութեան շատ մը կարևոր ներքին և արտաքին արժէքները սեւեռել կարենար, որոնք մէջ ընտրուած հոգեվիճակի մը, մտավիճակի մը, ընկերային համապատկերի մը զբաւիչ արտահանումը կատարուած ըլլար :

Մեծ վիպասաններու մէջ ի նորոյ կերտուած աշխարհ մը կայ, որուն տարրերը կուզան թէև անմիջական իրականութենէն, բայց որուն վերջնական պատկերը պիտի տարբերի : Մեր սփիւռքի վիպագիրներէն ոչ մին այդ օրէնքին նոյնիսկ աղօտ ընդնմարանքը ունեցաւ. անոնք կրկնեցին նիւթեղէն իրենց աշխարհը, առանց ստեղծելու :

Արտասահմանի վէպը ունի տիպարներ, միջին կենդանութեամբ յաջողած, բայց չունի արուեստի զգայարանք : Զկայ անուն մը սփիւռքի գրողներէն՝ որուն համար առանց խլճահարութեան կարենայինք գործածել արուեստագէտ վերագիրը : Այսինքն այն սրբազան պարտքը, զոր ունի իւրաքանչիւր գրական սերունդ որպէսզի ան բանով մը աւելցնէ հասարակաց ժառանգութիւնը, նախորդ սերունդներէն եկած, նախանձախնդրութիւն մը՝ որ կարելի կ'ընէ մեզ մեր շրջապատը դիտելու, զեղեցիկութեան գործէ մը, բարձր յայգերու մթնոլորտէ մը, այն երկրորդ աշխարհի հոգեբանութենէն, ուր իրերն ու դէմքերը կ'այլանան, կ'այլակերպուին :

Սփիւռքի վէպին կը պակսի նոյնպէս բարքի և սովորութիւններու մթերքը, ինչպէս նաև վերցուած տիպարներու հայեցիութիւնը : Սփիւռքը չունի հայեցի ձգտումներու յատուկ դրութիւն մը, զոր անշուշտ կենցալով պիտի հարկադրէ արուեստագէտին : Մեր ո՞ր գրողը ունեցաւ իր մտքին առջև մեր ժողովուրդին ընդհանուր հոգեվիճակը, զայն ակօսող բարդ խռովքները : Քառորդ վուրդին ընդհանուր հոգեվիճակը, զայն ակօսող բարդ խռովքները : Քառորդ վուրդին ընդհանուր հոգեվիճակը, զայն ակօսող բարդ խռովքները : Քառորդ վուրդին ընդհանուր հոգեվիճակը, զայն ակօսող բարդ խռովքները : Քառորդ վուրդին ընդհանուր հոգեվիճակը, զայն ակօսող բարդ խռովքները :

Եունի պակասը ուրիշ թերութիւն, եթէ նկատի չառնենք «Մնացորդացը, «Սպիտակ Զիւռքը» և «Բանկօսը»... : Ոչ միայն չենք ունեցած հեղինակներ

որոնք ծրարելին միաշունչ զործերու մէջ զետեղել շրջաններ, այլ դժբախտութեան տակն ենք հաստատելու թէ՛ նոյն իսկ անոնք որոնք մէկէ աւելի զործեր են տուած (Ոշական, Համաստեղ և Զարեան), դատապարտութեան տակն են միօրինակ մնալու: Սփիւռքի վէպը հասարակաց խանդավառութեան մը ծնունդը չէ ու չի սնանիր մեր ժողովուրդէն:

Գողութները իբրև կեդրոնէն զրկուած բլիջներ, կցատուր էլլեր միայն պիտի կրնան մէկտեղել, յաճախ որոշ արժանիքներով գուցէ, բայց որոնց ամբողջութիւնը պիտի չկրնայ դիմագիծի մը հասնիլ, արտայայտելու համար ըսփիւռքի կարևոր զանգուածին հոգեբանութիւնը: Թէ սփիւռքը կրնա՞յ ունենալ հայ հոգիին վէպը, ակադեմական հարցում մըն է, որուն իրականացումը կապուած է հայ հոգիի իրականութեան հետ, և ոչ թէ բունի և սրտցաւ աշխատանքներու ճիգով՝ եղածը պահպանելու մտավախութեամբ երևան եկած զործերով: Զկայ սփիւռքի Հայ Վէպը, մանաւանդ չկայ հայ ընթերցողը:

Ընթերցող ու գնահատող հասարակութեան պակասը՝ ուրիշ պատճառ մեր վէպի նուազումներուն, ինչպէս իր օրակէն, այնպէս ալ իր քանակէն:

Օշականը չի կարգացուիր, որովհետև չուզեր բաւարարել հասարակութեան ախորժակին ստորին խաւերը, և կամ ինքզինքը՝ յատկացնել թերթօնի անփառունակ դերին: Յոգնեցուցիչ է իր զործին ընթերցումը, ինչպէս ամէն վերելք, բայց շքեղ հեռապատկերներով, մարդկային հզօր դատումներով, մեծ տիպաւորներով, յորդ կեանքով՝ իբրև մեր անցեալի և ժողովուրդի բարձրագոյն արձանագրութիւններէն մէկը: Իբրև մեծ վկայութիւն մը ծաւալով և խորութեամբ մեր մնացորդացէն, իրաւ, անհատական ու հաւաքական և՛ ազգային լոյսերով ողողուն: Զարեանը կը սիրուի իր շողշողուն և ջնարակուած բառերուն և արտայայտութիւններուն համար:

Վէպը զրական ստեղծագործ սեռ մըն է որուն մէջ կը փորձուին ընկերային վերանորոգումները և պահանջները: Սփիւռքը ատոր անկարող եղաւ, որովհետև իր բոլոր ուժերը, հալածական, հազիւ կը բաւեն ինքզինքը պահպանելու, իսկ ստեղծագործութիւնը կուզայ ցեղին պահեստէն:

Սփիւռքը իր այս պահեստը կը վատնէ, ինչպէս ըսինք, ինքնապահպանման կարիքներու ճամբով, և հետևաբար չէր կրնար ստեղծագործ սեռ մը կենագործել:

ԿՐՕՆԱԿԱՆ

ՏՕՆ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆԵ՝

Այսօր Վարդապետ է: Կը փառաւորենք մեր Տիրոջ այն հրաշափառ կերպարանափոխութիւնը որ ըստ երեք համատես Աւետարաններու բացատրութեան Այլակերպութիւն կը կոչուի և որ ըստ Եկեղեցւոյ աւանդութեան տեղի ունեցաւ Քարոր լեռան վրայ:

Այդ հրաշալի գէպքին մանրամասնութիւնները կը գտնուին առաջին երեք Աւետարաններու մէջ: Չորրորդ Աւետարանի հեղինակը՝ Յովհաննէս իր ականատեսի պարզ վկայութիւնը միայն կուտայ: Նոյնը կ'ընէ Ս. Պետրոս Առաքեալ իր Կաթուղիկեայ Բ. Քուղթիին մէջ: Երրորդ ականատես վկան Ս. Յակոբոս Առաքեալ չունի սեւէ գրաւոր վկայութիւն, վասնզի սնոր ձեռքերը շուտով շղթայուեցան, անոր շրթունքները շուտով ըմպեցին Տիրոջ բաժակը: Բայց այս Տաճարին մէջ զանձարանուած է անոր Սուրբ Գլուխը: Անոնք որ կրցած են անոր շրթունքներէն պատգամներ լսել պիտի կրնան լսել նաև ամենապերճախօս վկայութիւնը Քարորական գէպքի մասին: Եւ տեսաք զփառս նորա, զփառս իրբեւ զՄիածնի առ ի Հօրէ լի շնորհօք եւ ճշմարտութեամբա, պիտի ըսէ անիկա անպատճառ ձայնակցելով եղբորը:

Երեք Աւետարանները Այլակերպութեան գէպքը կը կապեն ուրիշ կարիւր գէպքի մը հետ որ անկէ շարաթ մը առաջ պատահած էր և ուր տասներկու աշակերտները միահամուռ կերպով խոստովանած էին իրենց հաւատքն ու համոզումը իրենց Սրբազան Վարդապետին մասին: Խոստովանած էին թէ Ան է Քրիստոսն կենդանի Աստուծոյ Որդին:

Յիսուս այդ խոստովանութիւնը ընդունած էր և գնահատած, բայց իր անուշ խօսքերուն հետ միասին լսել տուած էր զառն յայտարարութիւններ՝ յայտնած էր իր մահուան տխուր պարագաները, որոնք սոսկում պատճառած էին բոլոր լսողներուն և տագնապ յառաջ բերած անոնց միտքերուն մէջ:

Անկարելի էր հաշտեցնել իրենց քանի մը օրեր առաջ ըրած խոստովանութիւնը այդ յայտարարութիւններուն հետ: Անկարելի էր հաշտեցնել Մեծիան, ամօթի և ժաւուան հետ: Անկարելի էր ընդունիլ թէ աւմենակարող ու յաւիտենական Աստուծոյ Որդին, մահկանացու մարդոց ձեռքով պիտի շարկարուէր, խաչուէր ու թաղուէր:

Տիրոջ համար զարմանալի չէին իր աշակերտներու այս անկարելիութիւնները որովհետև գիտէր թէ անոնք մասամբ միայն ըմբռնած էին իր Մարդեղութեան Խորհուրդը, անոր համար էր որ միշտ կը հրահանգէր անոնց որ վերապահն իրենց գիտցածները մինչև որ ամբողջնայ իրենց վերանորոգեան շրջանը: Մակայն իր անսահման բարութեամբ զարձակ պատեհութիւններ ստեղծեց աշակերտներուն համար որ անաղարտ պահեն իրենց նոր յայտարարած հաւատքը: Այդ պատեհութիւններէն մինչև որ ամբողջնայ իրենց արանիչներու, այդ գէպքէն շարաթ մը վերջ պատահեցաւ բարձր լեռան մը վրայ, զիշերային աղօթքի պահուել: Յիսուսի մարդկային մարմինը, ճշմարիտ Տաճար Աստուծոյ, յանկարծ գերբնական աննկարագրելի գեղեցկութեամբ մէջ պարուրուած տեսնուեցաւ: Կարելի չեղաւ նմանեցնել զայն երկրի վրայ գտնուող սեւէ գեղեցկութեան, հազիւ հազ առաւօտեան արեւը իր լուսաճանշ շքեղութեամբ կրնար մօտենալ պարզուած տեսարանին, այդ պատճառաւ աշակերտները Յիսուսի գէմքը արեգակի նմանցուցին, իսկ հագուստները լոյսի: Տարակոյս չկայ թէ երեք ականատես աշակերտները այս հրաշալի աստուածայաշունութեան առջև մոռացան իրենց վերջին յուսատեսական տագնապները: Այսպէս իրենց աչքերուն առջև, անգամ մը ևս նոր յայտնութեամբ մը ճշմարտուած տեսան ինչ որ իրենց Տէրը խօսած էր Հին Կտակարանի և անոր մեծագոյն գէմքերու՝ Մովսէսի և Եղիաշի մասին: Այս բոլորը և ուրիշ նման հոգեւոր աստուծային վերականգնանացուցին և ամբապնդեցին իրենց հաւատքը:

Յիսուսի այլակերպութեան գէպքը հանդիսաւորապէս տնկելով Եկեղեցին ոչ միայն կը հաշակէ, կը փառաւորէ Անոր աստուածայայտնութիւնը այլ և նպատակ

(*) Իսօքը Նորին Ամեն. Պատրիարք Ս. Հօր. Վարդապետի ամօթի, աստիճան խոսուած:

ունի հաւատացեալներուդ տալու երև.ք.ա. շահերունը փորձառութիւնը: Ձեզ կը հրաւիրէ հետեւաբար Թարօր լեբան բարձունքները և առաւել քան զգալի Թարօրական լեռը դէպի երկնաերթ և իմանալի խորաններէն նստեմք, լսելու և զգալու ինչոր կենսական է քրիստոնէական հաւատքի ամբողջական և վերակենդանութեան համար: Վերանի այնոցիկ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն» կ'ըսէ, Տէր:

Ձեզմէ անոնք որ կ'ընդունին հրաւերը և կրնան սուրբ արձով բարձրանալ սուրբ լեռը, ազօթքի լեռը, իրենց հոգիին աչքերով պիտի տեսնեն մարդացեալ Փրկիչը իր աստուածային փառքին մէջ: Անոր դէմքին մէջ ցոլացած պիտի տեսնեն Աստուծոյ լուսապայծառ սէրն ու սրբութիւնը՝ մարդկային կեանքի արեւն ու լոյսը:

Անոր հետ տեսնուած ծանօթ մահկանացուներու փառաւորեալ և զգալի ներկայութեան մէջ պիտի տեսնեն հանդերձեալ անվարան կեանքի վարդապետութեան ճշմարտութիւնը: Պիտի համոզուին թէ Քրիստոս է լրումն օրինաց և մարգարէից:

Պիտի համոզուին թէ Հին և Նոր Կտակարանները սերտ յարաբերութիւն և անբաժանելիութիւն ունին իրարու հետ: Պիտի լսեն Հայր Աստուծոյ սիրոյ ձայնը իր Որդւոյն մասին: Պիտի լսեն անոնց միասնակեանքի վկայութիւնը: Գերերջանիկ հոգւով պիտի համոզուին թէ իրենց կեանքի սկիզբը և վախճանը Քրիստոս է և Անմիայն կրնայ գոհացում տալ իրենց հոգեկան բոլոր պահանջներուն ու ակնկալութիւններուն: Երբ բոլոր Մովսէսներն ու եղիաները անհետանան Ան միայն պիտի մնայ իրեն. միակ և մշտնջենական առաջնորդը կեանքի: Վտարաբար պիտի տեսնեն Աւետարանի գերազանցութիւնը և անոր շնորհաց մէջ պիտի ուզեն արժեցնել իրենց կեանքը: Այս բոլորը պիտի այլակերպեն և պայծառակերպեն իրենց կեանքը: պիտի ուզեն բարձրանալ դէպի աւելի լուսաւորը եւ իմանալի գազաթերթը, դէպի աւելի վսեմն ու գեղեցիկը, ճշմարիտն ու սրբազանը: Եւ երբ լեռնէն վար իջնեն կեանքի արցունքն հովիտներու մէջ, փշոտ ու քարքարուտ ճանապարհներու և Գողգոթաներու վրայ քալելու՝ իրենց հետ պիտի գտնեն զՔիստոս:

Քրիստոսի Այլակերպութեան տօնը այսպէս հոգեւոր փորձառութեան, ներշնչումներու և վայելքի առիթ մըն է: Ձեր նա

խահայրերուն ամենասիրելի տօներէն մին եղած է ան. զայն զարգարեցին իրենց հնազարեան Նաւասարդեան և Վարդափառի աւանդութիւններով և խորհրդաւոր սովորութիւններով:

Նոյն զգացմաներով տարուած Սրբոց Յակոբացի Միտրանութեան նախահայրերն ալ իրենց պանծալի Աթոռին սկզբնաւորութեան ամենաերջանիկ առիթովը: Յակոբոս Տեառնեղբայր Արդար Առաքելոյ գահակալութեան հանդիսութեամբ զարգարեցին զայն օրուան հրաշալի խորհուրդը աւելի մօտեցնելու իրենց ապագայ սերունդներու սրտին ու մտքին: Երջանկաւտ օր մըն էր այն օրը երբ Տիր Տիրով Համբարձումէն վերջ Ս. Հոգւով վերածնած և շնորհագարուած Առաքելական դասը Աստուածամօր հետ միասին հաւաքուեցաւ այս Տաճարի տեղւոյն վրայ ուր կը գտնուէր Տեառնեղբոր ընտկարանը և Ս. Հոգւոյ առաջնորդութեամբ առաջին եկեղեցոյ առաջնորդ և զուլի կարգեցին Ս. Յակոբոս Տեառնեղբայրը: Այդ եկեղեցիէն էր որ անմիջապէս առաքեալները ճառագայթեցին դէպի Ս. Երկիր մերձակալ երկիրները Աւետարանի երկնային սերմերը ցանկաւ, լոյսը տարածելու: Այդ առաքելութեամբ մեր հայրենիքը եկան Թաղէտն և Բարթոլոմէոս Սըրբազան Առաքեալները: Անոնց քարոզութեամբ լուսաւորուած հայ կրօնաւորներ փութացին գալ Ս. Երկիր, աստուածակոխ վայրերը համբուրելու և անոնց կապելու իրենց կեանքը: Ժամանակի ընթացքին հաստատեցին վանքեր և գեղակերտ եկեղեցիներ: Հաստատեցին Եպիսկոպոսական Աթոռ Յակոբայ Տեառնեղբոր աթոռանիստ այս վայրին մէջ Ս. Վրլաբրի Սրբարանին առընթեր, և յետոյ անոր տուին պատրիարքական իշխանութիւն և ի զին ամէն զգուղութեան պահեցին զայն ի փառս Աստուծոյ և Հայրենիքի:

Այսպէղ նուիրական է Այլակերպութեան տօնը, հոգեւոր, կրօնական, եկեղեցական և ազգային ներշնչումներով հարուստ, որ կրնայ պայծառակերպել մեզ:

Քոյրերդ կը մաղթեմ այդ պայծառակերպութիւնը: Կ'ազօթեմ որ Արդարութեան Արեգակի լոյսով, ջերմութեան և օրհնութիւններովը արդիւնաւորութիւն և ձեր զաւակաց կեանքը և ըլլաք անոնց հետ երկնիկ, այժմ և յաւիտեան. ամէն:

Մ Ր Տ Է՛ Խ Օ Ս Ք Ե Ր

Պատասխանի եմ Պետրոս եւ ասէ ցնիսուս, Ռայքիք, բարւոյք է մեզ աստ լինիլ: ՄԱՐԿ. Թ. 4

Վարդավառը մեր լիզուի այն բառերէն է՝ որ իր մէջ կը խտացնէ փառաւոր անցնելի մը գրուագն ու յուշքը:

Հայու հիքրաճնու կրօնքէն յիշատակ մըն է ան, որ մնացած է անմեռ, և ընդհուրուեւումով Աւետարանի մէկ ուրիշ գեղեցիկ զբոսնուագին հետ, աւելի ևս՝ գեղեցիկացած ու բանաստեղծական դարձած է: Վարդավառը ո՛չ միայն կը փոխադրէ մեր միտքը հայ պատմութեան վաղեմի փառաւոր շրջաններուն, երբ Հայաստանի վարչական ու զինուորական ուժերը ի հանդէս կուգային իրենց պերճանքին բոլոր մեծ վայելուածներէն թող՝ Բագրեւանդի աշխարհամոզովին մէջ, այլ նաև մեր միտքը կը տանի այն գեղեցիկ լեռան՝ որուն վրայ մեր Տիրոջ երկրաւոր կեանքի ամենէն լուսաւոր պահերէն մին տեսագրուեցաւ, և հայը շատ սիրեց այդ լոյսի պատմութիւնը և ատոր տօնը նոյնացուց և միացուց Վարդավառի կամ հայկական հին Ամանորի տօնին:

Որքան որ փառաւոր և զբաւիչ են Վարդավառով պայմանաւոր մեր անցեալի յուշքերը, նոյնքան և հողեմայլ՝ Պայծառակերպութեան տօնին իրականութիւնները հայ քրիստոնէութեան պատմութեան մէջ: Այնքան զբաւիչ՝ որ՝ մենք զարկերով սիրեր ենք Պետրոսին հետ ըսել, «Բարւոյք է մեզ աստ լինիլ»:



Պետրոս տարիներ վերջ պիտի յիշէ Այլակերպութեան այդ գեպքը իր Բ. Թուղթի մէջ, երբ կը վկայէ, սեւ զայս բարբառ մեք իսկ լուաք եկեալ յերկնից որ ընդ նմա իսկ էաք ի սուրբ լեբրինս: Ժամանակը որ անկէ ի վեր եկաւ լեցնելու զինքը ծերութեամբ և հոգեբով, չմոռցուց իր մէջ ընաւ այդ լուսաւոր պահը: Անրկա տարիներ վերջ ասակաւին կը շարունակէ ապրիլ յիշողութեան փառաւոր աշխարհը, որ ճառագայթի մը պէս կը բխի իրմէն, իրբև սուրբ անցեալի

մը գերագոյն ժառանգութիւնը: Յիշատակներու արժէքը իրենց այս հանգամանքին մէջ է, երբ իրենց լոյսը կը շարունակէ սեւապէս ճառագայթել մեր բովանդակ կեանքի տեղութեանը վրայ, լուսաւորելով մեր մուկթերը և սնուցանելով զմեզ գեղեցկութեամբ և սիրով:

Այլակերպութիւնը Պետրոսի կեանքին ամենէն սքանչելի վայրկեանը եղաւ: Իր կեանքը մեծաւ մասամբ անցած ձկնորսութեամբ, յետոյ Տիրոջ աշակերտութեան և ապա առաքելութեան մէջ: Բովանդակ անցեալի այս երկայնքին վրայ տարիներ վերջ իր մէջ կը գեղեցկանայ և կը փայլի միակ ապրում մը, Թաքորի փառաւոր յիշատակը: Այս շփոթ և ծփոռն աշխարհի վրայ, իր մտքին մէջ կը բարձրանայ լեռնակատար մը՝ որ բնաւ չկորսնցուց իր լոյսը: Հոն տեսած էր ինք զԅիսուս իր յայտնութեանական փառքով. զգացած էր կրակը որ կը բխէր Յաւրտեանականին պատմուճանէն — սքրբութեան և ուժի Գերագոյն Աղբիւրէն: Այդ վայրկեանին փառքը բնաւ չստճուանցաւ իր մէջ, հակառակ տարիներու մշուշին և աւերին:

Ամէն գաղափարի մարդ որ իտեալի մը առնչած է իր կեանքը, կ'ունենայ յաճախ ինքնամոփոխումի այս լուսաւոր պահերէն, որոնք իր բարոյական կեանքի պայծառակերպութիւնը կը յորինեն: Այնքան աւելի մեծ է անձը՝ որքան աւելի պայծառ և իրական է տեսիլը: Թաքորը կեանքի և մտածումի այդ լուսաւորութիւնն է:

Ամէն մարդ վստահ եմ թէ իր հոգիին մէկ անկիւնը ունի պահած կեանքի վսեմ ու մեծ վայրկեաններու այդ յիշատակը, այն գեթագոյն փորձառութիւնը՝ որ կեանքերու պայծառակերպութեան պահն է: Պահը՝ որ օր մը զգացնէք, և որ անկէ վերջ կեանքի պատահուճանքներն ու թըշուառութիւնները չկրցին զայն խլել մեզմէ: Ծշմարտութեան սէրը, կոչումի զգացումը, կատարեալ բարեկամութեան մը կրճուանքը, կրնան կազմել մեր մէջ վայրկեանները այդ պայծառակերպութեան:

Այս վայրկեանները մեր կեանքին կու տան մէկ կողմէն մարգարէական արժէք, մատնանշելով Գալիլքը, միւս կողմէն կը կազմեն հարստութիւնը մեր ապագային: Առանց իրենց այս հանգամանքներուն՝ մենք

պիտի նմանէինք բանտարկեալներու, որ զուրս կը հանուին զնստաններն՝ վայելելու համար լոյսը, և ապա ետ կը տարուին նուրէն, լոյսին շլացումը տակաւին չանցած, չսիրով փակուող զրան ձայնը:

Մարզկային մտքի ու հոգիի ճշմարտութիւնները կը յայտնուին յաճախ լոյսի հրացոյթերով, ու երբեմն ալ զանգաղ լուսաւորութիւններով, կտոր կտոր մեզի եկող ու հեռաւոր խորքի մը վրայ բացուած: Կեանքն ու իր յայտնուող ճշմարտութիւնները կը նմանին բլուրի մը զագաթէն ճամբորդին տեսած քաղաքին, որուն աշտարակները կ'երևին նախ, ոսկի արևին մէջ. յետոյ տակաւ չէնքերը և ապա կեանքի եռուզեռը: Այս է նաև կերպը Աստուծոյ զմեզ ճշմարտութեան գիտակ ընելու և առաջնորդելու. կիրպ մը՝ լեցուն իմաստութեամբ և զեղեցիութեամբ: Նախ անոնց կը ցուցնէ իրերու լոյսը, և այս՝ յաճախ վայրկեանի մը համար, յետոյ տակաւ երբ անոնք արդէն սքանչացումի մէջ են, անոնց կը բանայ բովանդակ ճշմարտութիւնը, որուն կը փափաքէր որ հանէին մարդիկ: Անոնք վերջ որքան ալ յուսանազին և երկար ըլլայ ճամբան, չի յառաջատար մարդ ճամբորդը, վասնզի բլուրի գագաթէն իր հոգիին զեռ խօսող պատկերը անմեռ է այլևս իր մէջ, և ոչ մէկ մթութիւն պիտի կրնար սքողել այդ պատկերը, լոյսը, Գալիթը, որ իրբև մարգարէութիւն, տեսիլք և ապա իրականութիւն կը յայտնուի մարդերու:

Շնորհիւ այս ճշմարտութեան է որ մեր լուսազոյն ապրումները մեզմէ մեկնած չեն, և անոնք վայրկեաններ են որոնք մէջ մենք ետած ենք ինքզինքնին, կազմելով մեր յիշատակագրքին լուսազոյն ժամերը և մեր կեանքի ուժը: Բոլոր նախաձեռնարկ մղումները որ մեզմէ կը մեկնին կամ մեզի կուգան փոխադարձաբար, այդ անցիակէն կ'առանին իրենց լոյսն ու սնունդը, իրբև լուսադրբերէ մը՝ որուն շողքը մեզի եկաւ օր մը մեր մանկութեան, մեր երիտասարդութեան կամ մեր հասուն օրերուն:

Պետրոսի սքանչացումը, թէ սրբազան լերան վրայ և թէ տարիներ վերջ իր կեանքի վերջալոյսին, այս գերագոյն իրողութիւն է որ կը յայտնէ: Այս է պարագան Հին Ուխտի մեծ տեսանլոյին, Յսայի մար-

գարէին, երբ հրեշտակ անոր շրթներուն մօտեցուց կայքը. այդ գերագոյն տեսիլքին և պահին մէջ ինք լեցուեցաւ իր առաքելութեան կոչումով: Նոյն է պարագան նաև Պօղոս Առաքեալի, Գամակոսի ճամբուն վրայ: Պատեհութիւններ՝ որոնք կեանքեր արժեցին, և որոնք մարտոյց յիշուցութեան մէջ և կեանքերու վրայ մնացին միշտ իրբև բարձրագոյն լեռնագագաթներ, փարոսի մը նման լուսաւորելով կեանքը իր բոլոր մթութիւններուն մէջ: Երանի անոնց որոնց կեանքը գերծ չէ այդ բարձրութեանց վրայ եղած ըլլալու յիշատակէն: Այն ստան միայն սքանչացած ու վերացած պիտի ազդակենք Պետրոսին հետ, «Բարուք է մեզ աստ յինեւ»:

Այլակերպութեան տունն մէջ, հոգեբանական, նոյնատեղ կրօնական գիտման մը կայ, հրաշալի երեւոյթէ մը աւելին: Յիսուսի Այլակերպութիւնը Թաբթ իբրան յատուկ երեւոյթ մը չէ, իր բոլոր կեանքը պայծառ կերպութիւն մը եղաւ, սկեսալ Բեթղզեհէմի մտորէն մինչև Թարթի ամպերուն տակ, մինչև Գողգոթայի արիւնը: Ստեփանոս քարերու տարափին տակ սյակերպեցաւ, և անոր դէմքը հրեշտակի մը գէմքին պէս պայծառացաւ, Պօղոս, ինչպէս ըսինք, Գամակոսի ճամբուն վրայ այլակերպեցաւ, երբ զէմ առ զէմ եկաւ Յիսուսի, մեծափառ լոյսի մը շողիւններուն մէջ. Լուսաւորիչ, Մեծն Ներսէս, Մեծն Սահակ՝ պայծառատեսութեան հեղուներ եղան: Մեսրոպ Մաշտոց մեր ցեղին մտքի փաղանքին նախատիպարը, լուսաւոր հոգիի մը փողփողումներուն մէջ նշանագրեց մեր այրումը:

Բրիտոսի պայծառակերպութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ նուիրումի և անձնուրացութեան խորհուրդով լուսաւորուած գիտակցութեան մը հոգեկան վիճակը: Աստուծոյ, գերագոյն իրականութեան հետ եղած զէմյանդիմանութիւնն է որ հոգիին կուտայ ներքին այս պայծառութիւնը:



Մարզկային կեանքի մէջ պահեր կան՝ ուր հակառակ կրօնած առաջապանքներուն և ապագայի անտարոյգ ու շատ անգամ արիւննոտ հեռապատկերին, մարդիկ կ'ողող-

ուին գերազոյն և իտէական հրճուանքով: Առաքեալը մեզի կը հաւատտէ՝ թէ ինք աւկանատես եղած է Քարորի բարձունքին վրայ նման հրաշալի իրևոյթի մը, տեսարանի մը՝ որ իր բովանդակ էութիւնը լեցուցած է վսեմին, անհունին, սրբութեան ու ճշմարտին ճառագայթումովը:

Այս հրաշալի տեսարանին յայտնութիւնը առանց պատճառի չէր, և վշտաբեկ, տարտամ ու այլայլած հոգիները զօրացնելու և ուղղելու նպատակ ունէր: Յիսուս քանի մը օրեր առաջ, խօսած էր իր մօտալուտ չարչարանքներու և իր թագաւորութեան թուն նշանակութեանը մասին, մինչ անոնք Յիսուսի հրապարակային փառքէն ու յաջողութիւններէն խրախուսուած, իրենց աշխարհիկ յոյսերուն իրականացումը կ'ակնկալէին:

Յիսուս հետևաբար իր առաքելութեան շրջանի քաջամտին, գերմարդկային փառքի մը մէջ կ'երևայ, կը պայծառակերպի, իրբև մէկը՝ որ վեր է այս աշխարհը լեցնող իրականութիւններու և պատահարներու կարգէն, իրբև Աստուծոյ Որդին, իրբև Հօր կենդանի պատկերը: Երկու մարգարէներ, Մովսէս և Եղիան, իրբև անցեալի պատգամաւորներ, իրենց մեծարանքը կը մատուցանեն իրեն: Օրէնք և մարգարէութիւնք կը խոնարհին, զի Յիսուս լրումն է անոնց:

Իր ցեղին անցեալէն ու հոգիէն փրթած այդ զոյգ մը խորհրդանշանները, իր փրկարար պաշտօնի սեմին, կուզան իրեն, նորուցելու և զօրացնելու համար իր մէջ իր պարտականութեան գիտակցութիւնը: Ու իր անձին և գործին, իր զերին և պաշտօնին վրայ աղօթատոյգ խոկումի այդ պահուն, իր աշակերտները կը տեսնեն զ'ինքը փառաւորուած աստուածային մեծվախելու թե՛համար. վասնզի չկայ մարդկային հոգիին մէջ զինք ստուգապէս բարձրացնող բան մը՝ քան պարտականութեան սէրն ու կամքը, որ իր կատարելութեան կը հասցնէ, կամ, կրօնական բացատրութեամբ, կը պայծառակերպէ մարդը:



Առաքեալին ցոյց տուած մեծութեան և վերջիչած փառքին կանուխէն հանդիսա-

տես եղած է Հայաստանը: Հայ Եկեղեցին տաղիւնը եղած է որ զգացած է Քարորի տեսարանին խորհուրդը. վասնզի ուրիշ եկեղեցիներուն մէջ անօր գոյութիւնը միայն է. դարուն կ'երևի և անշուք կերպով կը տեսնախորհուրդ: Մեր երանաշնորհ հայրեր երբ հեթանոսական աշխարհախումբ տանը կը վերածէին Այլակերպութեան տօնին, այդ խորհուրդին մէջ կ'ուզէին որ այլակերպէին նաև մեր կիսանքն ու ճակատագիրը: Աշխարհիկ ուրախութիւններու այդ տօնը այս կերպ կը գառնար հոգևոր ուրախութեան տեսարան մը, որուն վարագոյրը պիտի բացուէր մեր ճակատագրի դժեղակ պատահարներու արիւնոտ գողգոթաներուն վրայ: Ու ինչպէս առաքեալները Քարորի փառքէն վերջ, նույն շարժունքին վրայ պիտի լքէին այն ամէնը՝ որ իրենց անցեալին էր, ու պիտի հաղորդուէին նոր խորհուրդի և պիտակցութեան մը լոյսին, այնպէս ալ հայ ժողովուրդը՝ Քարորի մը բարձունքէն ու խորհուրդով պիտի նայէր միշտ իր ճակատագրին:

Աւետարանի հաւատքն է իրական թարրը ժողովուրդներուն: Հոն այդ հաւատքի բարձունքին վրայ կանգ առին ժամանակի ընթացքին քաղաքակրթ թուր ազգերը, և այլակերպիցան: Մենք ևս ազգովին հանդիսատես եղանք այս պայծառակերպման. ուրիշ բառով Քրիստոսեայ դարձանք մեր հոգեով ու անոր թուր մասերովը. մեր միտքովը, մեր սիրտովը, մեր խիղճովը ու մեր իմացական ու բարոյական ձգտումներովը: Ըրինք ստիկա, որովհետև տեսանք անճառ փառքը գալիք այն մեծ կիսանքին, որուն նախերգանքը, կամ առաջին վարագոյրն էր Այլակերպութեան տեսարանը:

Դարեր անցան, պատմութեան կատաղի ցուրը յաճախ անցաւ մեր վրայէն և վիրաւորեց ու լացուց զմեզ: Կորսնցուցինք մա՛հէն ինչ, և սակայն մեր միտքէն չ'ընջուեցաւ մեր կիսանքին թարրը, քրիստոնէութեան լոյսը, որ կ'առաջնորդէր մեր կիսանքը թէ՛ն արիւնոտ գողգոթաներէ, բայց ստոյգ փառքի:

Ե.



ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ

Պ.

Այսպէս է մարդը. հողիին թափանցելու համար լեզուի կը կարօտի, և լեզուն ճշգրտորէն կարենալ թարգմանեցու համար՝ հողիի Առանց լեզուի՝ փակ է հողին, և առանց հողիի՝ անիմաստ է լեզուն: Լուսաւորչի բերած լոյսը հայ միջոցներով երբ կը ջամբուէր, կը դառնար հարազատ եւ ոսկի բանալին հայ մաքին ու սրտին: Աւշնորհու այս կարեւորութեան, քրիստոնէութիւնն ու հայութիւնը իրար կուզային, կը գրկախառնուէին, և անոնց այս տարօրէն մտերմիկ գրկախառնումէն կը ծնէր Բրիտանիայ հայը:

Գիրը, գրականութիւնը, ծէսը, աւանդութիւնը անհաշու թշնամիներ են բաժանումի, ուժացումի, այլասերման, մեկուսացումի: Անոնք բոլորը կուտաններ, մարտկոցներ են գերբնականօրէն օժուէն հաւաքական գաղափարին — իրագործումը միաձուլ, միասիրտ, միասրտուորդ Մեծնի: Այդ անձքը չկար Դ. դարուն, անոր համար այդ դարը ներքին տարանջատման շրջանն է մեր պատմութեան, հակառակ քաղաքականօրէն համեմատաբար մեր զօրեղ վիճակին: Տակաւին, եթէ Ե. դարու առաջին կէսը դասական շրջանն է հայ գրին ու գրականութեան, ուր մեր բոլոր սրբական ուժերը քովքովի կուզան ստեղծելու համար այդ հայածնունդ շրջանը. Ե. դարու երկրորդ կէսը դասական շրջանն է հայ գեներն, և այդ երկուքը իրարու կապուած են պատճառական ազերտով:

Լուսաւորչի բերած լոյսին մէջ, Սահակ—Մեսրոպ կերտեցին հայ միտքը եւ ատոր շնորհիւ ծնաւ հողին՝ որոնք իբրեւ ներքին և արտաքին ուժանակներ ջանացին պահպանել հայուն ինքնութիւնը ամէն կարգի վտանգներու դէմ: Օտարտոտի և օտարացող գիրին դէմ՝ գիր, գրքին դէմ՝ գիրք, ծէսին դէմ՝ ծէս գրին, յաւերժելու համար հայուն գոյութիւնը:

Ժողովուրդ մը կը հետեւի իր ճակատագրին՝ ոչ թէ կամայական և արուեստական մղումներով, այլ ազդեցութեամբ բնութենի, որոնք իր ներքին կազմութե-

նէն, իր հողին կը զսպանակաւորուին: Քրիստոնէութեան մեր մէջ մուտքը եղած է որքան կրօնական նոյնքան քաղաքական և քաղաքակրթական գործ, և այս եղած է ոչ թէ մարդոց կողմէ նախամտածուած ծրագրի մը համաձայն, այլ համայնական ու հոգեկան բերումովը բովանդակ ազգին, որ այդ շարժումին մէջ կը գտնէ իր էութիւնը յատկանշող ձգտումի մը գոհացումը:

Քրիստոնէութիւնը, արեւելեան ձեւին մէջ մարմնացած արեւմտեան այդ ոգին, ամենէն աւելի կը խօսէր հայ հողին, որ առհասարակ կամ ազգաբանական և դեռ առգեխօսական ուրիշ շարժառիթներով արեւմտեան միտումները տածած էր միշտ իր մէջ:

Հայոց, պարսից և մարերու միջեւ եղած աշխարհագրական լեզուի եւ կրօնի սերտ յարաբերութիւնը եթէ մօտէն դիտուի, դիւրաւ պիտի հասկցուի թէ հակառակ բնական և բռնական ազդանիւերու գոյացուցած մօտիկութեան, խոր է խորամը որ հայերը հոգեպէս կը բաժնէր իրեն դրացի եւ ցեղակից այդ երկու մեծ ժողովուրդներէն: Խոր եղած է հայուն մէջ միշտ ազգային ինքնութեան ոգին և իբր՛մ արեւմտեան հնագոյններու սէրը: Ինչ պիտի ըլլար Հայոց քաղաքական վիճակը, եթէ ընդունած չլըլային քրիստոնէութիւնը: Այն՛ ինչ որ եղաւ քաղաքական վիճակը բոլոր այն ժողովուրդներուն, որոնք պարսկական գերիշխանութեան մէջը կ'ապրէին և շնագունեցին քրիստոնէութիւնը:

Եթէ չլինէր նոյնիսկ պատմական այս փաստը, միայն կրօնաբարոյական փաստը բաւական պիտի ըլլար համոզելու թէ պիտի կորուսէինք, եթէ քաղաքական կամ այլ նկատումներով ուրանայինք քրիստոնէութիւնը: Որպէսզի ժողովուրդ մը կարենայ համայնական կեանք մը ունենալ, այսինքն ընկերային կամ քաղաքական վիճակ, պէտք է որ ամենէն առաջ ունենայ հաւաքական բարձրագոյն գիտակցութիւն: Հայոց քաղաքական ձախողանքին պատճառը քրիստոնէութիւնը չէ, այլ արդիւնք՝ իրմէն գերազանցօրէն մեծ գրացի հակամարտ պետութիւններու կեցուածքին, և աշխարհագրական աննպաստ դիրքին:

Քրիստոնէութիւնը ոչ միայն քաղաքական տեսակէտով աղետարեբ չէ եղած մեզի, այլ ընդհակառակն անկէ վերջ և

անոր միջոցաւ է միայն որ ունեցած ենք քաղաքական և ազգային կեանք: Իսկ ըստ թէ քրիստոնէութիւնը պատճառ եղաւ որ մեր գրացի ցեղերը մեր իկատմամբ իշխամանան, պիտի նշանակէր թէ անկէ առաջ անոնց հետ սիրով կ'ապրէինք, որ պատմական չէ: Վասնզի կրօնքը չէր առանցքը այն տեւական պայքարին, զոր քրիստոնէութենէն առաջ և վերջ մղեցին մեր նախնիք, այլ անոնց կողմէն նուաճումի և մեր կողմէն անկասութեան ոգին: Կրօնքի կամ քրիստոնէութեան հարցը կատարեց պիտակ գեր մը միայն, ծառայելով սոսկ իրբ պատրուակ: Եթէ քրիստոնէութիւն չընդունէինք իսկ, զերծ չլինք կըրնար մնալ քաղաքական այն դժուարութիւններէն և տառապանքներէն՝ որոնց յետոյ ենթարկուեցանք: Աւետարանի կրօնքը բան մը չփոխեց արդարև իրաց գոյաժիճակին մէջ, բայց աւելցուց բան մը, բարոյական զօրութիւն մը:

Սխալ է խորհիլ թէ ժողովուրդի մը ազգային գոյութեան համար քաղաքական վիճակը շատ աւելի կարեւոր է քան կրօնական վիճակը: Ստոյգ է թէ քաղաքական վիճակը անհրաժեշտ է պահպանելու ազգի մը բարոյականը, շատ աւելի անհրաժեշտ է կրօնը որպէսզի ազգ մը ունենայ բարոյական: Կրօնքը կուտայ իսկ քաղաքական կեանքը կը պահպանէ զայն: Հրեաներ քսան դար է որ կ'ապրին անհայրենիք, լոկ կրօնքով: Նոյնը կարելի է ըսել Փարսիներու և ուրիշ զուտ կրօնական համայնքներու համար: Առանց քրիստոնէութեան մենք վաղուց անհետացած պիտի ըլլայինք պատմական իրականութեան դաշտէն:

Անցեալի բոլոր հզոր պետութիւններ ինչպէս ու փշրուած են պատմութեան ճամբուն վրայ, առաջին՝ արտաքին հզոր ուժի մը յորձակումէն, որուն չեն կրցած դիմադրել, երկրորդ՝ երբ ներքնաբէր, այսինքն բարոյապէս քայքայուած և հիւսած են արդէն: Մենք զարեւրով առաջին դժբախտութեան ենթարկուած ենք, բայց երկրորդը մեր մէջ զօրաւոր եղած է, շնորհիւ քրիստոնէութեան, և փրկած գտնել:

Եկեղեցին շահաւոր կեանքին կազմակերպեալ վարչութիւնն է աշխարհի վերայ: Ազգային կը կոչենք Հայ Եկեղեցին ոչ թէ աստուածաբանական տարրութիւն

մը տալով բազին, այլ պատմական հասկացողութեան մը մէջ ամփոփելով զայն: Այդ կառոյցին մէջ ազգը գործիք եղաւ, քրիստոնէութիւնը՝ զօրութիւն:

Այսպէս ուրիշ, շնորհիւ քրիստոնէական կրօնին և զաստիարակութեան պահանջներուն, Ե. դարուն հայութեան ծոցին մէջ ամենաուսուցիկ մեծութիւններ կառուցուեցան, մեր ժողովուրդին ամենէն պայծառ արժէքները երեւան եկան ու կերպարուեցան: Ճեղքին ոգին սովոր են ըսել ոմանք, սակայն այդ ոգին մտքին ու մտքերու կազապարին մէջ է որ ձեւ ու կերպարանք կ'առնէ:

Համէտեան կայսրութիւնը գէպի կործանուած իր վայրէջքը կը շարունակէր: Պարսկաստան նոր ինչակներ կը գտնէր իր մեծութեան: Ե. դարուն ծանօթ քաղաքակրթութիւնը հնութեան փլած հաւատարմքներու և սկզբունքներու աւերակներուն տակ թաղած էր բարոյական սկզբունքները: Քանի՜ դար էր որ կը կատարուէր արդէն թարման այդ արարողութիւնը: Ռամիկն ու ազնուականը կը մրցէին իրարու հետ չորս հինգ դարէ ի վեր: Ռամիկին կօշիկին ծայրը այլեւս ազնուականին կրօնկրի կը պէր ինչպէս սովոր են ըսել ընկերաբանները: Մարդկային բարոյականին չէնք կը ճարճատէր, սակայն ընկերութիւնը չուզեր կամաւոր մահուան երթալ, և քրիստոնէութիւնը կը ջանար իր ընկերութեան չէնքը նոր մոյթերով վեր բռնել, թէեւ հին ատողծներու գործածութեամբ՝ բայց ամբողջութեամբ և ոճով բոլորովին նոր կերպերով:

Ե. դարու թարգմանիչները լաւ գիտէին թէ լեզուն, գիրը և նոյնիսկ եկեղեցին և նման ազգակներ իրենք իրենց արժէքներ չեն կրնար ստեղծել, բայց միայն այդ արժէքներուն ձեւ, կերպարանք և զիմա՜րի՜ կուտան: Քրիստոնէութեան հոգիի խորհրդաւոր տարրը միայն կրնար ծնիլ, ինչպէս միւս, այնպէս ալ մեր ժողովուրդին քաղաքակրթութիւնն ու արժէքը: Այդ արժէքին արտայայտութեան կերպերն են գիրը, լեզուն, արուեստը:

Ե. դարուն սգարդարուած էր այլեւս անեղին իմաստը՝ հայ երկրի վրայ և եկող զարեւր հակառակ իրենց ցուրտին և բուքին, հուրին և արեւնին, պիտի չկրնային

չորցնել աւետարանի մանանիխէն ընծիւզ առած տոկուն կաղնին, որ հայուն հաւատքը եղաւ դարերու արհաւիրքին մէջ:

Ձ. դարը, իրեւ հարապատ ծնունդը Ծ. դարուն, կը շարունակէ քաղաքակիրթ աշխարհի մէջ աստուածաբանական հասկացողութեանց պայքարը. հայեր հազիւ թէ մաս կ'առնեն անկէ: Եւ սակայն սխալ չհասկցուինք, եթէ դուրս էինք պայքարէն, այսինքն անոր արտաքին մասէն, սակայն ներքնապէս քայլ առ քայլ կը մօտենայինք այն արժէքներուն՝ յանուն որոնց կը մղուէր պայքարը:

Արդէն Ե. դարու կէսին ընդհանօր եկեղեցւոյ մէջ, բարձրած էին միաբնակութեան և երկարնակութեան վէճերը, որոնք իրենց սուր կերպարանքին պիտի յանգէին Քաղկեդոնի ժողովին մէջ (451) և յետոյ: Այդ թուականին հայեր իրենց ազգին և եկեղեցւոյ գոյութեան նուիրական գատին համար փոխանակ Քաղկեդոնի՝ Աւարայրի մէջ կուռեցան միայնակ, և ինքնապաշտպանութեան այս դժուարին փորձերը ներքին զօրաւորագոյն կեդրոնացման մը յիշափոխութիւնը առաջ պիտի բերէին: Այնուս մեզի համար աստուածաբանական կոխը չէր կենսական խնդիրը, զոր յարուցանել սովոր էր միշտ յունական նրբախոհ միտքը, այլ ազգային և զուտ քրիստոնէական նպատակի մը շուրջ ստիպուած էին յառել մտէն հայցիի աչքեր, և այդ գործնական բայց բազմավրդով կենանք իրաւամբ անտարբեր կացոյց զիրենք այն ամէն շարժումներէն՝ որ իրական օգուտ մատակարարելու հանդամանքէն զրեթէ զուրկ էին: Այնուհետեւ ժամանակ մը Հայաստան հեռու մնաց վարդապետական նորամուտ բացատրութեանց ետեւէն, փմանաւանդ թէ՛ քաղաքի իր դուռները բոլոր ոտնձգութեանց դէմ: Սակայն սպառնալից էր քաղաքական աշխարհը, և միայն անձնուրացութեան զոհերով կարելի չէր շարունակել իր ֆիզիքական ու հոգեկան կեանքը:

Թող թէ Ձ. դարուն, բիւզանդական կայսրութեան մէջ քաղաքական շրջանակներէն ներս դաւանաբանական նրբութիւնները տակաւ կը կորսնցնէին իրենց կարեւորութիւնը կրօնական տեսակետով, ծառայելու համար պետութեան շահերուն: Կայսրերն ու պատրիարքները համախորհուրդ-

կը ձգտէին դաւանական միասնականութեան, պաշտպանելու համար այլեւս պառակտուած կայսրութեան միութիւնը: Իսկ հայերու համար, դաւանութեան հարցին կը լծորդուի ազգային քաղաքական անկախութեան խնդիրը: Այս թուականէն սկսեալ հայը կը մաքառի Բիւզանդիոնին դէմ, դաւանական գետնին վրայ, նպատակ ունենալով նաև իր ազգային գոյութեան պահպանութիւնը: Դաւանաբանական այս պայքարները տակաւ պիտի հեռացնէին նաև հայերը յոյն մշակութէն: Այս իրողութեան իբր հակազդեցութիւն պարսիկները տակաւ աւելի թոյլատու ոգի ցոյց պիտի տային հայոց նկատմամբ, և պարսից կառավարութիւնը, ի հեճուկս յոյներու, պիտի հովանաւորէր նաև Հայոց եկեղեցին:

Պարսիկներէն վերջ է. դարուն, արաբական տիրապետութեան առաջին շրջանին, արաբական քաղաքականութիւնը հայոց նկատմամբ եղաւ մեղծ ու բարեացակամ: Իրենց ուսումը կատարելագործելու համար այլեւս Հայաստանէն ուսանողներ չէին երթար Բիւզանդիոն, տակաւ կը քիչնար թիւը յունագէտներու, և ուսումը կը կեդրոնանար հայկական գաղութներու՝ այդ շրջանի ծանօթ վանքերու մէջ:

Է. դարու բարձր կրօնական ոգին պիտի ստեղծէր Հայաստանի մէջ նաև իր գեղարուեստը, մասնաւորաբար ճարտարապետութիւնը: Պիտի կառուցուէին հոյակապ տաճարներ, որոնք իբր արդիւնք ծնունդ պիտի առնէր քանդակագործութիւն, նկարչութիւն, երաժշտութիւն և հոգևոր բանաստեղծութիւն, որոնք անհրաժեշտ էին՝ փառաւոր ու շքեղ եկեղեցիները կենսաւորելու համար: Ինք գրականութեան սկզբնաւորութեան Միկ հայ մտքի ազգային ստեղծագործութիւնը ամենէն աւելի բանաստեղծութեան մէջ երևան պիտի գար, Հին վիպասանութիւններէն զուրս, որոնք չարժանացան գեղարուեստական մշակման, զարգացաւ մեր հոգևոր երգը, որ Ը. դարուն սկանոններու պիտի վերածուէր իր ուրոյն կարականներու:

Հոգևոր երգեր, լարականներու, և արուեստներու յատկութիւնը կը բխի անոնց ծագման և զարգացման պատմութեանէն: Իրեւ արդիւնք եկեղեցւոյ պէտքին և աւնով պայմանաւոր ներշնչումներու, եղած է գլխաւոր միջոցը՝ ժողովուրդի մէջ հա-

ԿՐԹՆԱՊԱՏՄԱՆ ԿԱՆ

Ն Ա Ր Ե Կ Ը

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

գեւոր զգացումը զորացնելու: Շարահաններ, գանձեր, աղօթքներ զլիսաւոր արգիւնքները պիտի ըլլաին հոգեւոր այս արթնութեան: Անոնց մեծ մասը անշուշտ պարզ յարասութիւններ են Ս. Կրքէն, ազդեցութեանը մէջէն ընդհանուր քրիստոնէական եկեղեցիին, և սակայն կան նմոյշներ ուր ամենէն խտտապահանջ արուեստագէտը պիտի չհրնայ դատափետման պատրուակ գտնել: Իսկ երբ նկատի ունենաք թէ անոնք բոլորը տողորուած են ոգեղէնութեամբ և գորովով, իրբե անապակ զեղումը մեր յոյսին, հաւատքին ու երազին, ուր կայ մեր երկիրը, մեր ժողովուրդը իր խոր ձգտումներով և ապրումներով, այն ատեն հոգեւոր երգը, հայ երգը պիտի դառնար մեր քրիստոնէական մշակոյթին ամենէն քաղցր երեաներէն մին: Ներուժ, կշաւորք այնքան շնորհալիօրէն քաղցր միանգամայն հայ հոգեւոր երգը, բայց մանաւանդ կրօնական անհուն ոգեւորութեամբ մը վեր թեւող: Կերպականացալ յստակ ու զօրեղ, մարդկայնօրէն սրտառուչ և աստուածայնօրէն բարձրաթիւջ:

Սակայն քրիստոնէայ հայ հոգին միայն թեւող երգերու (երազտութիւն) և շարականներու (բանաստեղծութիւն) ծնունդ պիտի չտար, այլ պիտի ստեղծէր ինչպէս ըսինք իր գերագոյն՝ քարէ երգերը, Հայ եկեղեցւոյ հարստագեղարարութիւնը: Պարզ, յստակ, իմաստութեամբ ճառագայթուն բայց միատեղ հայ ճարտարագիտութիւնը, սուրբ խանդով ու խոյանքով վեր բարձրացած իր բոլոր ծաւալներով, մակարդակներով ու գիծերով, հայ աղօթքը, հայ տենչանքը երկնքին մէջ վերացնելու համար:

Իսկ երբ այդ մեծակիւռ ու մակարդակ որմերուն վրայ կը բացուին շնորհալի ծաղկաւորութիւններ, քանդակներ, այն տեսն հայ տաճարը ծանր ու լուրջ միտով հանդերձ՝ միտքը ուրախութեամբ մը պիտի լեցնէր նայող աչքը:

Հայ եկեղեցին այսպէս ծնունդ կուտար հայ արուեստին ու կը պատարասէր հայ ոգիին զէնքը իր գոյութեան պայքարին համար: Մեր պատմութեան ներքին իմաստը գլխաւորապէս այդ պայքարին մէջ է, և անոր գերագոյն արտայայտութիւնը՝ Հայ եկեղեցին:

(2)

Ե. Վ. Տ.

Իւրաքանչիւր արուեստագէտի գիտակցութեան մէջ, աշխարհը կը ցոլանայ մասնաւոր և միակ կերպով մը: Իւրաքանչիւր արուեստագէտ կը թուի ըլլալ անձնօթ հայրենիքի մը քաղաքացին հայրենիքի մը՝ (anima) զոր ինքն իսկ մտացած կամ անգիտացած էր: Մե որքան որ արուեստագէտ մօտենայ այս հայրենիքին, այսինքն որքան նուաճումը ըլլայ ուժգին և ուղղակի, այնքան իր գործը գեղեցկութեան և կատարելութեան կը բարձրանայ:

Իր գիտակցութեանը մէջ խորապէս կորսուած այս հայրենիքին մէջ է որ Բուսոս կը փորձէ վերագառնալ, գտնելու համար իր տպագրութեանց խնդրութիւնը և վերարտադրելու համար զանոնք իր գործերուն մէջ, զոր խորը պեղելու իր մեթոտը կ'անուանեն իր գործը դատողները: Իր էութեան ամենաթաքուն բայց լուսաւոր մասերը դուրս բերելու համար է որ արուեստագէտը իր գործին մէջ պիտի վերարտադրէ աշխարհը, ոչ թէ պայմանադրական պատկերներով և ծանօթութիւններով, որոնք հասարակաց են, այլ ձեւափոխելով իրականութեան կերպարանքները, նոյն այդ իրականութեանը հասնելու համար: Ձեւազեղծում, և ոչ թէ ճշգրիտ մերձեցում. վերբերելու համար anima-ն, այսինքն այն իրականութիւնը որուն կը նկատի հասնիլ, ծակելով եսին քարացած կեղեւը:

Բանաստեղծութիւն եւ արձակ. — Ամէն բանէ առաջ Նարեկի լեզուէ կշաւոր է (rythmique), իրբե արդիւնք անշուշտ ներքին, մտածումի բիբլիք, և բարացօտելի մը իր մեծ բանաստեղծ մը ըլլալուն, ուր բառերը կը գաղղին իրենց սովորական իմաստէն՝ յայտնուելու համար նոր նշանակութեան մը մէջ: Վասնզի երբ բառերուն կամ նախադասութեանց կը պակսի մագնիսը, ներշնչումը, կտորը կը դառնայ արձակ: Նարեկը բանաստեղծական է ամբողջապէս:

ու այդ է պատճառը որ իր տողերը ունենան մագնիսակապուստներն և կլուսյալ, եթէ ուզենք պատկերով մը բացատրել տարբերութիւնը բանաստեղծութեան ու արձակիին, կարելի է ըսել թէ արձակը կը համեմատել պարզ քաղաքական, իսկ բանաստեղծութիւնը՝ պարիս: Հատածները, այսինքն չափական գրութիւնը չէ որ գրուած քին կուտայ կըշտույթ, այլ այն ներշնչումը որ զայն կը թեւաւորէ և նախադասութեանց կուտայ նոր կերպարանք և նշանակութիւն:

Այս է պատճառը անշուշտ, որ նարեկի գլուխները վերածուին յաճախ նոյնակշիռ յարեւմտեան ամբողջութիւններու, նոյն բաներով սկսող և նոյն իրիւմից ներքեւ: Ինչպէս ըսինք, նախորդ գլուխներուն մէջ, այս շարքերը յաճախ վարդաբաններու պէս կ'երկարին, սակայն գծուած է զայն սեռահասակէն և սիրելի՝ շնորհիւ այն սեռն ու սերտ ներքին թրթռացումներուն, որոնք նարեկին կուտան կերպարանք ու նշանակութիւն: Յետոյ, մերձիմաստ, համազօր տեսիլներու այս կամաչափ յաղորդութիւնը որ հաշիւ բարձրագոյն և սաստագոյն տեսիլով մը կ'աւարտի՝ կ'ընէ երգի մը սպասուածութիւնը, շնորհիւ իր նորութեան և նորոգման:

Բանաստեղծականութեան վերագրելի է նոյնպէս նարեկացիի մօտ, իմաստը շատ յաճախ բառին ստորագասող ճաշակը՝ տեսակ մը զօրեղատիպ բառեր գործածելու, և իր տողերն առատորէն յեղուտ անոնցմով, Բայեր, անկաններ, անուններ իրենց վառ ու շշուռն ճորտութեանը շնորհիւ, իրաւ է թէ լեզուին կուտան նոր գանձարանի մը երեւոյթը, և իր սազօթքները կը վերածեն յաճախ իրենց զրահանքին մէջ իզըշտացող բանակներու, կամ արեւէն սղաքուած ու պսպղուն ծովի կոհակներուն, ծանրաբեռն աւելի նախադասութեանց արտաքին տարբերով, քան իմաստներու մանուածներով: Յետու, շարել, կուտել, թանձրացեալ, խստազրոյժ, հրփնորոշ մտապատկերներ, թոյլտուութեամբ համեմատարար պարզ գազափարի մը՝ որ կը բաւէ և կ'արժէ իբր բանաւորութիւն այդ խմբումներուն, ա՛յնքան սպաւորուած ըլլալ բառերուն անհատական գոյութեամբ ու գանձք գրեթէ ըմբոստ, անստորագաս, ինքնարաւ կեանքի մը բարձրացնելու գուարձութիւնն ունենալ, անհաւաստի ինչ որ կը թուի թաքուն ու

կենդանի մեթոսն ըլլալ ընդհանրապէս նարեկի կեդրոնակին:

Նարեկացին, իր բռնկող ու անզուսպ հոգիին չէ կրցած ծանօթ սեւէ չափ մը յարմարցնել: Իր ներշնչումի յորդառատ թրթռացումներուն խաղընթաց ու մերթքահանվիժող սահանքին պատշաճ, իր տողերը մերթ մեղմ և մերթ ուժգին, կ'առնեն կշիռային երաժշտական բոլոր ազատ ու քաղցրահնչուն շափերը: Հակառակ իր լեզուական, քերականական, կանոնապահ ու պերճ սանձարձակութիւններու՝ որոնք նարեկացիի քերթողական հանճարի տեսակ մը անխիտանական ոգիէն կը պոսթկան. հակառակ իր նմանատեսական ու երբեմն ճոռոմութեան մօտեցող արտայայտութիւններուն, որոնք հետևակ գրչի մը տակ խրտուցիչ պիտի նկատուէին. Նարեկը կը պահէ իր բրիթմին հաճելի եղանակաւորումները և թափը՝ շնորհիւ ինչպէս ըսինք այն ներշնչումին որ գերազանցօրէն իրենն է:

Ն Ա Ր Ա Վ Ա Ս Ո Ւ Թ Ի Ն

Դարերու հասակով, ազգային գրեթէ անգիտակից հոգիին իշած գործի մը առջև, վերլուծումը պարտաւոր է ամփոփուիլ և քանի մը հիմնական գիծերու վրայ սեռել ոչ միայն այդ գործը, այլև այդ գործին ետեւը հեռացող, բացուող, աղուորցող գիծերու այն ստատյիք, որոնք մէջ օրորուած պէտք է ըլլայ այդ ժողովորդին ամենէն ամուր հոգեմասը: Տարակույս չկայ որ Այ ղօթամատեանը ընդունակ է նման ճիգ մը թելագրելու վերլուծողին:

Ձենք եր գառնար անոր մէջ հաստատելու հայ գրական ոգիին, չըսելու համար հանճարին հիմնական յատկանիշերը: Ձենք գառնար ետ անոր մէջ կրկին հաստատելու համար հայ զգայնութեան քանի մը խորագոյն ակօսները և բարձրագոյն լարերը: Ձենք գառնար ետ նոյն անկեղծութեամբ խոստովանելու այդ գործին մէջ խոշոր խրամատային նուազումները, որոնք կարծես մեր պատմութեան նուէրն են մեր ժողովուրդին, այս ամէնը եղած են կանխող էջերուն մէջ:

Փորձ մը այս գործը ազգերու գրականութեանց պատկանելի կրկեսին առաջնորդելու, և ազգերու արժէքներուն հանդիսարանին մէջ իր արձանը ամբարպիտը կանգ-

ներու՝ թէև գրական, բայց ամբողջովին իրականութեան հակակշռէն դուրս կարելիութիւն մը չէ: Կր զգուշանամ թերևս անկէ, հպատակելով մեր դարու ոգիին, որ նման բոլոր արժէքներու վրայ կարծես ստիպողաբար, տարակոյսին շնչտը կը հետագնդէ: Կը զգուշանամ ատակէ որբիշ տագնապով մը, գրականութիւն ընելու մեր օրերուն ընդհանրացած հոետօրութիւնը:

Անտարտկոյս որ մեծ գիրք մըն է Ազօթամատեանը, քանի որ մարդկային մեծութիւններու բոլոր սանդղակներուն հաւատարմութիւն կատուածներ կը պարունակէ: Անտարտկոյս որ մեծ գրագէտ մըն է հեղինակը, քանի որ այդ հատուածներու ետեէն անտիպ, յանդուգն, մինչև իր օրը չխորաչափուած աշխարհներու խուզարկումին հետամուտ գրելու կերպ մը ստեղծած է գրեթէ միակտուր, խորքի և ձևի այս արտակարգ յաջողուած քի համադրութիւնը ուրախ ենք կարենալ կազմելու միտքէն ինչպէս կ'հանքէն:

— Միտքէն՝ որուն տեսակը Ազօթամատեանին մէջ առնուազն հաւասար է այդ ժամանակներու բարձրորակ բոլոր իմացականութեանց ներկայացող հարցերու վերլուծումին, խորացումին մէջ երբեք չտկարացող ուժով մը: Ըզել թէ երկու կտակարաններուն ամբողջ գաղափարաբանութիւնը յատակը կը կազմէ այդ մտքին, չի նշանակեր անոր ինքնատուութիւնը կործանել: Նոյն քիչին է որ կը զառնայ հազարաւոր դարերէ ի վեր, կազմիւն համար իրերամերձ ըլլաւոր կերպարանքներ, մարդկային մարմնի գետնին վրայ:

Ըսինք արդէն, ու կ'եզբակացնենք, թէ Նարեկը նուազ միտքեական է. այս տեսակետով Նարեկացին՝ աւելի գործօն, գործնական նկարագիր մը ունի, և ցոյց չի տար հանդարտ երկնահայեցողութեան մէջ պշտեցեալ մարդու մը պատկերը: Իր գոր-

ծին մէջ չենք հանդիպիր հոգեբանական գրուագի մը՝ որ հետևանքն ըլլայ միտքի ընկղմումին: Իսկ եթէ Նարեկի ազօթքները չեն լրացնիր գասական նկատուած ազօթքներուն բոլոր պայմանները, ատկաթերութիւն մը ըլլալէ աւելի՝ առաւելութիւն մըն է, վասնզի այն աւելին որ ան կը բերէ, կը գերազանցէ բոլոր կարեի խստուանքը նման հատորներէ:

— Կհանքէն՝ որ Ազօթամատեանին մէջ արտակարգ խտութեամբ կտորներու գրութիւն մըն է, փնջուած ընդարձակ աշխարհէն ուր կ'աճին մեր յիմարութիւնները, կը շարունակուին մեր մեղքերը, կը շուշանուին մեր երազները:

Այդ միտքէն և այդ կ'հանքէն ճամբայ՝ դէպի ամբողջ մարդկութեան միտքն ու կեանքը, ապահովաբար այո:

Նարեկը մեր ժողովուրդին փառքին ու սկարութեանց հաղորդ, անոր կարեիութիւնէն խոստում, և անոր իրագործումներէն իրը վկայութիւն, երբ մեր նոր գրականութիւնը ուզեց արժեւորել, ապահովաբար գրականութիւն չէր որ կ'ընէր:

Մեր ժողովուրդի պարզազոյն անհատէն մինչև բարձրագոյն տեսանողը՝ զիմ մը կայ այդ գիրքէն անցնող: Զայն չհասցողն իսկ մաս ունի անոր խորհուրդի էութենէն, զայն թափանցողը իր հպարտութենէն:

Ասոնք վճիռներ չեն ընթերցողին: Մենք կը հաւատանք թէ Նարեկին ընթերցումը հիւանդին վրայ ինչպէս երբեմն մասը ետ կը մղէ, այնպէս ալ հոգեկան հիւանդի մը նուազ աչքերու դիմաց, այս փառքին լոյսը բաւ է ամբողջ ազլամուղջը փարատելու:

Մեր գրականութեան գերազանց հայ գիրքն է Նարեկը:

(8) ԵՂՈՇԷՆՆԻ ՎՍՌԴԱՊԵՏ

Վ Ե Ր Զ

ՔԱՆԱՍՏԵՎԾԱԿԱՆ

Տ Ա Ր Ի Ն Ե Ր Վ Ե Ր Զ

(ՄԵՂՔԻ ԵՐԵՄՅԱՆՆԵՐԷՆ)

Տարիներ վերջ,
 Մահինին մէջ սաստիակուռ,
 Կին մը պառկեր էր մահամեծ:
 ... Ու թափօր էր անոր այֆին,
 Կեդրոնն որուն,
 Առանց խաչի, բայց գեղանի
 Երիտասարդ Գալիլիացին,
 Լոյսեր հագած,
 Ճամբայ կ'առնէր դէպի երկինք:

Խոր մը բուռի մը ընդերքէն,
 Այֆին անոր եկան, եղան,
 Կրտսոր, կրտսոր, տարիներն հին:
 Եղաւ աղջիկը պարմանի,
 Մեղքի շուրթին դողողը ցող.
 Կինը հասուն,
 Որ կիրքերու անգունդն ի վար
 Զինքն արձակեց թաւալ թաւալ:
 Եղաւ պալասն իր հայրենի
 Անոր այֆին.
 Մեծ դահիճով,
 Որու խորքին գանձին վրայ
 Արքայօրէն բազմող մարդէն
 Կեանքը խընդրեց մահապարտին...:
 Ան էր հիմա, երիտասարդ Գալիլիացին,
 Առչեւն ինկած մեծ թափօրին,
 Ճամբայ կ'առնէր դէպի երկինք:

Անոր այֆէն շողը լոյսի,
 Հրգօր կեանքի աղբիւրն ինչպէս,
 Հոսեցաւ մէջն իր արիւնին.
 — Մենք կը մեռնինք մեծ կեանքին մէջ,
 Յորդումովը մեր ուժերուն —:
 Թեթեւ ըզգաց մարմինն իր խեղճ,
 Պառկած կինն այդ,
 Ըսես թեւեր դրբին ոստին,

Հետեւելու այդ թափօրին :
 Երիտասարդ Գալիլիացին
 Առանց բառի
 Հորատէ էր
 Դէպի կայանն երկինքներում ,
 Ուրկէ խօսեր էին իրեն
 Խորհրդաւոր , պարզուկ մարդեր :

Յանկարծ մըթնեց ,
 Կամարին սակ ,
 Ազնակի երկու ձեռներ ,
 Կը կըրէին կարմրաներկ ,
 Գըլուխ մարդու բաց աչքերով :

Թափիլն ըզզաց ան իր մէջէն
 Ոսկորներն իր ,
 Այնքան ուժգին սարսափն անոր :
 Ուզեց պռռալ , ու չըկրցաւ ,
 Կըզպուեր էին շրթունքներն իր :
 Դարձեր էր ետ Գալիլիացին ,
 Որուն դէմէն խաղաղութիւն
 Եւ օծութիւն ու զըթութիւն
 Ծաւալեցան իր հոգիին ,
 Դարձնելով իրեն կըրկին
 Ամենօրեայ երազն իր հին ,
 Թէ իր մեղքին՝
 Օր մը ներում ըլլար պիտի ,
 Զի հանչցած էր ցաւն ամենուն ,
 Ամենուն պէս ,
 Եւ մեղքերէն վեր բարձրացեր ,
 Երբ տառապէր էր ու սիրեր :



Խաղաղութիւն սասափակուռ
 Մահիճին մէջ ,
 Տագնապ , կըրակ , հանոյ՛ , արցունք ,
 Ինչ որ կընոջ մարտինը խեղճ
 Կը հալածէ լրման կէս դար ,
 Հիմա ինկեր էր երեսէն
 Ներում զըսած Սալոմէին :

ԵՂԻՎ ԱՐԴ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՅԻ

Գ. — ԳՈՐԾԻՆ ՏԱՐՈՂՈՒԹԻՒՆ

ԿԱՍ ԿԵՒՈՐ

**1. — ԾԱՆՐՈՒԹԱՆ ԿԵԳՐՈՆԸ
ՕՑՍ ԿՈՐԾԻՆ**

Ինձի համար հաճելի է կեղինակներու գործին վերաբուժանքն յիտոյ, անոնց մէջ ծանրանալ այն քանի մը կիմական կողմերուն՝ որոնք ունեն կեղինակ ամենէն աւելի ճիշդ կը յատկանշեն: Ուրի եղաւ Շնորհալիին համար: Ն. Լամբրոնացի աւելի քան յարմար անձնաւորութիւն մըն է նման փորձի մը: Պիտի չտարուիմ իր հէքեթիովը, կաթուղիկամբտ անձերու մօտ իր ստիղծած հմայքովը, ոչ ալ պիտի տարուիմ հայ աւանդապահ ուղղութեան իր հանդէպ բանաձեւած որոշ վերապահութեամբ: Գրագէտի մը խղճմանքն է որ տուն կուտայ ինձի: Ա. — Կ'ուրանամ իր ամբողջ մեկնողական գործը. — Մէջն ըլլալով շատ գեղեցիկ գիրք մը, Պատարագամատոյցը, խոստովանելով հանդերձ թէ այս վերջինին մէջ անխուսափելի հասարակ տեղիքներու զէզը, անթոսին պարտադրանքը, երբեմն կը մնան մեկարդ մթազնելու սա կատարուն, բուն խառնուածքը, ջիւղը, ինչպէս կ'ըսեն նորերը, հաւատքին տենղը, որ բանաստեղծական շառայլ մը կ'անցնէ մեկնողական թո՛ր ու բունն է մեզի կուտայ զգայութիւնը մարդու մը, մօտիկը դրուելու չափ շեշտի զոր կը հաստատենք եկեղեցւոյ իսկատիպ մեծ մեկնիչներու մօտ — Ս. Օ. գոստինոս, Ուոզինէս, Բարսեղ, Ոսկերեւորան: Ծաւ է ինձի որ այս նշմարները, «պահերը» այդ ընդարձակ գործին մէջ ըլլան թեթեւ և պատահական: Աւելի ցաւ՝ որ գործին մէջ իր ժողովուրդին հոգին չտրուի հաստատել ինձի: Կրնայ ըլլալ որ պահանջներս նկատուին չափազանց տեսական: Բայց համոզուած եմ որ Ս. Օ. գոստինոսի նոստովանութիւնը քրիստոնէայ ըլլալուն չափ,

եթէ ոչ աւելի, հոգովէական է, ու Պոզոսի թուղիքը որոշ չափով հրեան կը յայտնեն: Տրուած ըլլալով որ ճիւղեքիթի իր կարգութիւնը ոչ ոք ունեցած է մեր մէջ իրեն չափ, Ն. Լամբրոնացի ի վիճակի էր իր ժողովուրդն ալ խառնելու իր մեկնութեանց ընդհանուր բարեխառնութեանը: Ով որ կ'աւարտէ Ոսկերեւորանի ճառերը, յստակ մտապատկերներ կ'ունենայ Բիւզանդիոսի ընկերութեանէն, բարբերէն, հոգեբանութեանէն, Պատարագամատոյցը ոչինչ կը խօսի հայ հոգիէն: Մեկնողական մնացեալ վաստակին համար կը կրկնեմ վճիռը Գուրեան Սրբազանի: —

Բ. — Կը մեծեմ իրեն բանաստեղծի տարական խղճ ընդհը. — Իր ազօթքներուն, ճառերուն եւ մեկնութեանց վրայ անխնայ իր սիրտը պարպող այս մարդը, և իր թուղթերուն և իր պատուէրներուն մէջ իր միտքը չարշարող այս իմաստունը, կարծես չուզելով կամ հարկադրեմ ձեռով կը մօտենայ չափած խօսքին, անով ըսելու համար ամենէն հասարակ բաները միտեւէ միջակ տաղչափի նման: Ուշագրաւ է մանաւանդ խոր վրիպանքը Շնորհալիի կեանքին վրայ իր մէկ բաւական երկար քերթուածին, քանի որ անոր գաւազն էր գրեթէ: Իր շարականները սովորական խօսքեր են, թերեւ եղանակով միայն զրինք արդարացնող:

Պարտաւոր եմ յայտարարել որ այս մարդը զուրկ չէ բանաստեղծի զգայութեանէն: Իր արձակ գեղուն է անով, իր կեանքը սրտատուչ քերթուած մըն է: Այնքան շատ ազօթած ու լացած է որ կարծես գրելու տեղ ապրած ըլլայ բանաստեղծի ըզգայութիւնը:

Գ. — Կը ծանրանամ իր բոլոր թուղթերուն և խորհրդածութիւններուն վրայ. — Եթէ աւելցնենք քանի մը ճառ — Հոգեպալուստի և Համբարանալ — կ'ունենանք դրական մասը այս մարդուն:

Թուղթերը բազմատեսակ են: Տուի անոնց անուանները: Եթէ անոնք ստաշնակարգ վկայութիւններ չեն, ժամանակ մը համադրող, մտայնութիւններ սեւեռող, որոնցով կարելի ըլլար ճանշնալ աշխարհներ, և բարբեր — գէթ հայ կիս դրականութեան մէջ այն բացառիկ քանի մը էջերն են ուր մեզի տրուած է շփուիլ անձնաւորութեան

մը հետո: Կ'անցնին մտքէս Փարպեցին, Ման-
 դակունին, Օձնեցին, Մագիտորոսը, Շնոր-
 հալին և այն հատուկտոր կենսագիրները
 որոնք պատմութիւնը խառնած են աստ-
 ուածաբանութեան և մեծ մարդերը հեշ-
 տագին սրբացուցած են: — Կորին, Մես-
 րոպ Երէց, Մխիթար Անեցի, Գր. Սկեւու-
 ցի և տակաւին Սովետիներուն մէջ հաւաք-
 ուած հատուկտորներու պատմական հեղի-
 ները: — Ասոնց մէջ Լամբրոնացին յանկու-
 ցիչ գէմք մըն է: Ուշագրաւ է իր միտքը,
 ներողամտութեան լայնքով, տրամաբանելու
 շատ կորովի յարգարանքով, վերացեալ ի-
 րողութիւնները թանձրացնելու ձգտող, որ
 սակայն յաճախ կը խաղաղի զգալութեան
 կրակով: Առաջ շեմ երթար անոր մէջ ի-
 մաստասէր մը հաստատելու աստիճան, Բայց
 իր խորհելու ձևը ըլլալով հանդերձ կիրքի,
 փերմութեան որոշ չափով ենթակայ, մեր
 կին մատուցողութեան ամենէն կորովին է:
 Այն Քուղբերուն մէջէն, բացի իր մտքէն,
 մանաւանդ իր խառնուածքը, մշտագործօն
 իր անձը, յանգուգն իր դիտողութիւնը, ի-
 ըրերը տեսնելու, դատելու, գասաւորելու,
 զգալու իւրակերպ իր գեղեցկութիւնը: Յի-
 շել որ այդ թուղթերէն ոմանք ճեղքանձ-
 նակականօ են, այսինքն իրեն, իրեն հո-
 գիւ գաստիարակի ուղղուած տաքնապնե-
 րու իրը պատասխան: Իր խորհրդածու-
 թիւնները որոնց հասցէները կը պակսին,
 կը խորհիմ թուղթեր են ուղղուած այս ու
 այն իշխանին, եպիսկոպոսին, երէցին, ա-
 րեղային ևն: Գրիգոր Տղայ կաթողիկոսին
 վերագրուած թուղթը լայնօրէն կը բանայ
 մեզի այդ մարդուն ջղային դրութիւնը:
 Տարտնի ատենարանութեան մէջ ալ, հա-
 կառակ աստուածաբանական մեծ մթերքին,
 գիտարար չէ զգալ կրկնու եկեղեցականը,
 իր գատէն խանդավառ, որ կը մտածայ չըբ-
 շանը, դիրքին պահանջները, և անդուռն
 կը բանայ իր բերանը պոռալու համար իր
 բոլոր գառնութիւնները, գանդատները, իր
 ժամանակը եղծանող ամէն կարգի աղան-
 գաւորներու:

Կը քնայ խօսիլ շատ գովուած իր ճա-
 րերէն, գլխաւորաբար Հոգեվալսեան եւ
 Համբարձման ճառերը, որոնցմէ մէկը կար-
 ծեմ Տօնացոյցին մէջ ալ մտած է: Այս ճա-
 րերուն համարը հաւանաբար անկէ է որ
 շատ զօրաւոր անձնականութեամբ մը պաշտ-

պանուած են երկուքն ալ: Զմոռնալ որ
 ճառը (discours) շատ մօտիկն է հասարակ
 տեղիքին: Խն զարմանք որ կաթողիկ եկե-
 ղեցին որուն աստուածաբանութիւնը զօրա-
 ւոր տրամաբանութեան մը կը կրթնի ըլլար
 շեշտօրէն յանձնարարած նոյն իսկ պար-
 տադրած այս սեւը իր բոլոր վարդապետ-
 ներուն:

ՄԱՆՕԹ. — Եկեղեցւոյ բեմէն արտա-
 սանուելիք խօսքին նկարագրը ըլլալէ ա-
 ւելի ինքնատուութիւն, նորութիւն, պար-
 տաւոր է հետեւիլ աւանդութեան, անկէ չը
 շեղելու զնով: Որքան բառ առ բառ, բնա-
 բան առ ճնարան մօտիկն ըլլանք հին ուս-
 ցումին, այնքան զերծ ենք վտանգէ:

Ճառերուն մէջ մօտէն կը զգամ անձը իր
 բոլոր նկարագրիներովը — զիմել այս մա-
 սին «ՄԱՐԿԻ» գլուխին: Թուղթերուն պա-
 րագայականութիւնը, աշխարհայնութիւնը,
 ասոնց մէջ կը պակսի: Փոխարէնը երկնա-
 յինով ողողուի մը, խորհրդով թրթռալ
 մը, տրամաբանելու տեղ որոշ տրամադրու-
 թիւն մը զգալու՝ այս ճառերուն կուտան
 բացառիկ տարողութիւն: Մեր պատրիարք-
 ները կ'սխործրին Հոգեվալսեան ճառը աշ-
 խարհաբար կարգալ եկեղեցւոյ բեմէն, Կան-
 խող զարու քանանայ մը — արեւելեանայ —
 այդ ճառը թարգմանած է աշխարհաբար
 և տպած: Ասոնք փաստի են թէ մեր հին
 շատագովական գրականութեան մէջ այս
 էջերը այն քիչերէն են ուր զգայնութիւնը
 ըլլայ տիրապետող իմացականութեան վրայ:
 Յիտունէ աւելի մեծ ու փոքր հատորներու
 հեղինակ մարդու մը մասին զնահատման
 սա քիչ մը խիստ կշիռը թող չզարմացնէ
 ձեզ: Դուք տեսաք թէ նոյն չափը գործա-
 ծեցինք Շնորհալիին համար:

ՄԱՆՕԹ. — Ամէն անգամ որ մեր հին
 մատուցողութեան մէջ վարդապետական,
 մեկնողական, և սրբազան բանաստեղծա-
 կան էջերու վրայ փորձենք արգար վերլու-
 ծում մը, միշտ ալ պիտի զիմաւորուինք
 այս տաքնապնեներէն: Վհնետիկ տպուած
 Լամբրոնացին իր այն մասին մէջ ուր եկե-
 ղեցւոյ խորհուրդները, եպիսկոպոսներու
 պատկերները, քանանաներու արարմունք-
 ները, կարճ՝ հոգեւոր կեանքը շահագրգռող
 ամէն երեւոյթները վերլուծումէ կ'անցնէ
 մարդը, ինծի տրուեցաւ հաստատել անձ-
 նական շատ կենդանի դիտողութիւններ:

**Յ. — ԱՌԱՒԵԼՈՒԹԵԱՆՆԵ ՍԻ ԹԵՐՈՒ-
ԹԵԱՆՆԵ ԿԵՐՈՎ**

ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. — Մեր հին գրակաճուրբան ամենեկն տրամաբանական ոճը կայ այս մարդուն մեջ. Գրելու այն եղանակը որուն ուժը կուգայ մտածումէն, անոր խորութենէն և իրաւունքնէն: Այս պարագան է որ կ'անդրադառնայ, կը կարծեմ, որպէսզի իր նախադասութիւնը չըլլայ հատկառեն, շնչատ կամ օծուն, թոյլ ու սողոսկուն: Այլ ըլլայ ծանր, մտածուժ հագնող, զայն տարազող, այդպէսով լայն և զօրաւոր յօրինում (constitution) մը: Կաթոլիկները զոր տեղը չէ որ կը հիանան այդ Փրայզին վրայ: Առանելութիւն՝ որ շատ քիչ անգամ իր լեզուն ենթարկուած ըլլայ Ոսկեգարէն վերջ մեր գրողները պղտորող յանցանքներուն, անճըշտուտեանց, քերականական զանցումներուն, կուտակման, բառական հետտրուութեան, օգայնութեան ևն: Ալիշան կիկերոնեան կ'անուանէ անոր ոճը, Վերապահեմ այդ կարծիքէն քանի որ հումմաշի տեսնաբանին տրամաբանութեան մօտ միտք մը թէև, Լամբրոնցանի չունի զգայարանքը գեղեցիկ Փրայզին: Ձէ հետտրած, պատիւ մըն է այդ իրեն, բայց չէ ալ յօրինած, այս վերջին բառը առնելով արուեստի իմաստով:

Բ. — Անհուն իր անճակաճուրբիւնը որ լեցուցած է իր 30 տարիները, լեցուցած է իր գործը ու եօթը դար է և չէ պաղած զեռ իր կրակէն: Իր թուղթերէն եթէ զեղչենք պարագայականը ու դաւանաբանականը, մնացածը կիանքն է այս անգամ — զլիազորով —, այսինքն ամէն ժամանակներու ու ամենէն հրատպար կարցերը: Անոր շնորհը չենք կրնար մտածել այլ կ'ապրինք: Ահա թէ ինչու թուղթերուն խառվիչ գեղեցիկութիւնը բանաստեղծութեան պէս կը տպաւորէ մեզ:

(3)

Յ. ՕՇԱԿԱՆ



ՊԵՂԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԸ

(ՂԱՍ. Է. 11 — 17)

Նոր կտակարանին մէջ այս քաղաքին անունը Ղուկաս Աւետարանով միայն յիշատակուած կը գտնենք (Ղա. Է. 11): Այժմ՝ երեսնի այս քաղաքը կիսակործան գիւղի մը երեսոյթը ունի, Նեյկն անունով աղաւաղուած, խղճալի և ցեխտո յաջորդական խրճիթներու շարքով մը, ձէպէլ էլ-Տահի կամ Փոքր-Հերմոնի հիւսիսայնարեւմտեան անկեան ծայրը հաստատուած, ուրկէ՝ գէպի վար Սգրայիթ ընդարձակ և կանաչազարդ դաշտը կը տարածուի:

Լեռը ձէպէլ-Տահի կը կուռի, սուրբ հռչակուած իսլամ կրօնաւորի մը անունով, որուն գերեզմանը լեռան զագաթին վրայ ցոյց կը տուուի, կոնաճեւ կատարով մը բարձրացած:

Փոքր Հերմոն լեռը, երեք լեռներու կատարներէ կը բազկանայ, գրեթէ միեւնոյն բարձրութեամբ (1815 ոտք բարձր ծովու մակերեսէն), արեւելեան կողմինը՝ ձէպէլ-Անարուս, մէջտեղինը՝ ձէպէլ-Անուլ, երկուքն ալ հրաբխային կազմուածքով, իսկ հարաւարեւմտեանը՝ ձէպէլ-Տահի՝ պաշալթի կազմուածք ունի:

Այժմ այս գիւղին մէջ հազիւ 200 իսլամներ կը բնակին: Գիւղին շուրջը բազմաթիւ քարէ աւերակներ և փլատակներու մնացորդներ կան, որոնք ցոյց կուտան թէ՛ անցեալին մէջ այս տեղը շատ կարեւոր քաղաք մըն է եղած: Գաղաքը ժամանակին պարիսպներով շրջապատուած և ամրացուած չէր հաւանաբար, վասնզի՝ պարիսպի և ամրութեանց մնացորդներ և հետքեր գոյութիւն չունին: Սակայն, Գօնատէր, «Վրանաշինութեան Արուեստը» անունով իր գրքին մէջ (էջ 122) Ղուկասի Աւետարանին, «ի դուռն քաղաքին» (12) հատուածէն, պարիսպի մը հետքը մատնանշել ցոյց տալ կ'ուզէ, սակայն՝ այս ենթադրութիւնը հաւանական չէ. օրինակի համար, երբ «Ջորին դուռը», «Անցքին դուռը» և կամ «Անկեան դուռը» կ'ըսենք,

հոն յիշուած տեղւոյն մէջ ոչ մէկ դուռ
և կամ պարիսպ գոյութիւն ունի, պար-
զապէս անցք մըն է, ըստ ալ այս պարա-
գան պէտք է եղած լուսոյ:

Սթանլէյ Վիլնս և Պաղեստին» գրքին
մէջ (էջ՝ 357) կ'ըսէ թէ «Ոչ մէկ վանք
ու ոչ մէկ աւանդութիւն՝ քաղաքին դուռը
ցոյց չի տար»:

Ողջալի խրճիթներու մէջ փոքրիկ մըզ-
կիթը, որ ցարգ գոյութիւն ունի, և որ
զարմանալիօրէն ՎՄԵՐ Տիրոջ Յիսուս Քրի-
ստոսի տեղը» կը կոչուի, այս անունին
անուանակոչութենէն կարելի է ենթադրել
թէ՝ տեղը հին քրիստոնէական եկեղեցի
մըն էր ժամանակին, որ նախկին չըջանին
անհետացաւ, խաչին տեղ ժամհիւր հովա-
նաւորեց զայն, սակայն անունը մնաց միշտ,
«ՎՄԵՐ Տիրոջ Յիսուս Քրիստոսի տեղը» ան-
ւանակոչութեամբ...:

Հիմա մաշած քարէ աստիճանները,
որոնք դէպի գիւղը կը բարձրանան, Ղու-
կասի Աւետարանին մէջ յիշատակուած յի-
շատակելի այդ օրէն ի վեր կարծես թէ՝
փոխուած չեն, երբ հոն՝ մեր Տէրը միա-
մօր և այրի կնկան մեռելական թափօրին
հանդիպեցաւ և անոր որդին յարոյց ի մե-
ռելոց: Գիւղին մէջ, ասդին անդին ծակեր
և խորշեր կը տեսնուին: Վնային» երբա-
յեցորէց «գեղեցկութիւն», և հաճոյատե-
սիլ» կը նշանակէ, թալմուտն ալ կը յիշա-
տակէ ձեռքին քաղաքը, ուր՝ կ'ըսուի թէ՝
քաղաքը ակնապարար տեսարան մը ունի:
Արդարեւ ձեռքին» անունը բառին սենցած
նշանակութիւնը կ'արտացոլացնէ, Պաղես-
տինի մէջ, ո՛չ մէկ տեղ այնքան գեղեցիկ
այնքան գրաւիչ տեսարան մը ունի որքան
Նայինը:

Նայինի մօտակայ և չըջակայ լեռնե-
րուն և բլուրներու վրայ է որ Հին կտա-
կարանին մէջ յիշատակուած պատմական
արժէք և նշանաւոր հանդիսացած՝ գէպքե-
րը և եղելութիւնները տեղի ունեցած են:

Վարը՝ սարահարթին վրայ Եզրայէլի
լայնատարած և կանանչազարգ դաշտը կը
տարածուի, որ ի մասնաւորի Պաղեստինի
պատմութեան մէջ հուշակուած անուն մըն
է, հոն էր որ Նարուզողոնոսորի օրերէն
մինչև Նարուզոն Պոնաբարթ անեղ և մեծ
պատերազմներ և ճակատամարտեր մղուե-
ցան: Աջ կողմէն՝ Նազարէթի բլուրները,

բարձունքները և լեռները կը տեսնուին,
իսկ ձախ կողմէն Գեղըուէի լեռները իրենց
թխորակ քարերով և կանանչութիւններով,
հեռուէն՝ կարմիրգու լացք Միլիերկրականի
կապտախիւ վրայ բարձրացած բնական բեր-
դի մը կը նմանի, աւելի հեռուն, հրաբուխ
Մեծն Հերմոն լեռան ձիւնածածկ զապաթը
կը տեսնուի, որ կ'իշխէ բոլորին վրայ:

Գեղըուէ լեռներուն վրան էր որ Սա-
ւուդի և Յովնաթանի մահը պատահեցաւ
և երբ Դաւիթ թագաւոր-մարգարէն իմա-
ցաւ իր սիրելի Սաւուդի և Յովնաթանի
մահը, ողբաց և ողբեր գրեց, որոնք եր-
բայեցիներու կողմէն կ'երգուէին իրբեւ
սուգի և տրամութեան երգեր, «Էկրինք
Գեղըուայ, մի՛ ինչէ ի ձեզ ցօղ, և մի՛ ե-
կեսցէ ի վերայ ձեր անձրեւ...» (Բ. Թագ.
Ա. 21): Դաւիթ մարգարէն լացաւ և լա-
ցուց հրեայ ժողովուրդը, հրեայ աղջիկնե-
րը լացին երկար ժամանակ, իրենց սիրե-
լիններուն աղէտալի մահը ողբալով: «Դեսեր
խրայելի, լացէք ի վերայ Սաւուդայ, լա-
ցէք ի վերայ նորա որ զգեցուցանէր ձեզ
կարմիր»՝ հանդերձ զարգուն ձերով, որ
արկանէր զարդս ռուկոյ ի վերայ հանդեր-
ձից ձերոց» (Բ. Թագ. Ա. 24):

Գիւղին սարահարթին արեւելեան ծայ-
րին վրայ, եկեղեցի մը կայ, հաւանաբար
Դ. գարէն մնացած, հին եկեղեցիի մը ա-
ւերակներուն վրայ շինուած, ըստ աւան-
դութեան հոն՝ ուր մեր Տէրը այրի և միա-
մօր կնոջ որդին յարոյց:

Նայինի հին եկեղեցին, Ուալակրիներու
Ս. Երթուն հեռանալէն վերջ, մզկիթի մը
վերածուեցաւ, որուն աւերակներուն վը-
րայ սուրիչ մզկիթ մը կառուցուեցաւ: 1880
թուականին, Պրանչիսկանները երկար բա-
նակցութիւններէ վերջ, Ֆրանսական հիւ-
պատոսին ջանկցութեամբ և օգնութեամբ
աւերակ մնացած աեղւոյն տէրը եղան և
հինին վրայ նոր եկեղեցի մը շինեցին, որ
մինչև ցարգ կը տեսնուի:

Եկեղեցիին մօտը, առատահոս և զու-
լալ աղբիւր մը կայ, ձեռքին առաջան
անուշոճ, կոնածեւ տաշտով մը, որուն
առընթեր քանի մը հատ հին զամբարնե-
ներ կան անտաշ քարերով:

ՊԱՂԵՍՏԻՆՆԵՐ

ՊՍՏՄԱԿԱՆ

ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

ԿՈՌԻԿՈՍ

Նոյն ԺԲ. և ԺԳ. դարերուն, Կոռիկոս, իր ծովային նպատաւոր զիրքովը բանուկ նաւահանգիստի մը վերածուած էր ու Հեթում Ա.ի իշխանութեան և վերջ, շուրջ 1268ին, զանազան ազգերու՝ ինչպէս Հայ, Կիպրացի, Սուրիացի ու Արաբ, ապրանքներով բեռնաւոր նաւ մը կը գրտնուէր Կոռիկոսի նաւահանգիստին մէջ, in portu Curchi, ուր հակառակութեան մը հետեւանքով կողոպտուեցաւ ձենովացի ծովակալ Luchetto de Grimaldiէն, որուն վերայ բողոքազէր մը տրուեցաւ Հեթում թագաւորին՝ որ իր կորզին բունն կերպով բողոքեց ձենովայի Հասարկապետութեան: Գոյացած իրաւաստութեամբ մը ապրանքներուն համար քնասուց հատուցում եղաւ: Յաջորդ ԺԴ. դարուն, սակայն, երբ այս նաւակայքը Կորոսի իշխանութեան տակ անցաւ, Կոռիկոս ստացաւ առեւտրական մեծ կարեւորութիւն ու Կիպրացիք զայն օգտագործեցին Կիլիկեան ծովեզերքին և Պամփիլիոյ առեւտրական յարաբերութեանց ի նպաստ:

Լեւոն Ա.ի օրով և նոյնիսկ շատ աւելի կանուխէն, Կիլիկիա ծանօթ էր արդէն Իտալացի վաճառականներուն, գլխաւորաբար Վենետիկցիներուն եւ ձենովացիներուն, ինչպէս որ տեսանք, որոնք ազատ վաճառականութեան ի նպաստ ամէն առանձնաշնորհում ստացած էին Կիլիկեան արքունիքէն, զարկ տալու նպատակաւ երկրին առեւտրական շարժումին: Այսպիսի նաւահանգիստը Լեւոն Ա.ի օրով տակաւին հռչակուած չըլլաով, Իտալիոյ հասարակապետութեան նաւերը կը մտնէին Սելեւիոյ, Կոռիկոսի և Ատալիոյ նաւահանգիստները՝ ուր անոնք ամէն ազատութիւն կը վայելէին, ինչպէս որ յետագային պիտի վայելէին Հալէպի մէջ, ոչ միայն իբր փոքր գաղութ մը հոն բնակելու, այլեւ կեկզեցի ու զարոց ունենալու, ինչպէս նաեւ ազատ մնալու արքունի ամէն տե-

սակ սուրբեր վճարելէ: Եւ այս բոլոր դերութիւնները անոր համար՝ որպէս զի անոնք յօտարութեամբ և յաճախակի գան Կիլիկիա, երկրին բարգաւաճմանն ու ճոխութեանը նպաստելու միանգամայն եւ առիթը ներկայանալուն, իրենց նաւերովը, զէնքերովն ու այլ միջոցներովը օտանդակելու Հայ արքունիքին ու բանակին: Փոխադարձաբար Հայերն ալ պիտի ընտելանային, առեւտրական այս յարաբերութեանց մշակումով, արեւմտեան ժողովուրդներու մշակոյթին և բարքերուն:

Այսպէս Կիպրացի առեւտրականի մը որդին՝ Թիպարզ, որ մեծ վարկ ունէր Պետրոս Բ. թագաւորին առջև, ուրիշ շատ մը շնորհներու կարգին, խնդրեց նաև Կոռիկոսի կառավարչութիւնը: Սղրամպատի ժամանակագիրը՝ որ այս տեղեկութիւնը կուտայ, կը պատմէ որ խնդրարկուն յատկապէս բրած էր այս առաջարկը, յափշտակուած այն շահաւէտ եկամուտներէն՝ զորս կուտար Կոռիկոսի մաքսատունը, տարեկան երեքէն մինչև չորս հազար սուլքազի հասնող:

Հայոց Մոցլին մէջ սեղմուած Կոռիկոս նաւահանգիստը միակը չէր սակայն իբր մաքսատուն և հաշուետուն քրիստոնէի և մասմտական վաճառականներու: Կային նաև փոքրիկ այլ խորշեր՝ որոնք նոյնքան կը ծառայէին իբր նաւակայք: ԺԴ. դարուն, հայազգի և Լուսինեան իշխաններու օրով, այս նաւակայքերը, ինչպէս՝ Սկատչիոյ, Մանսվկատ, փոքր Անտիոք (Antiochia ad Cragum), Անտիոք, Սիկի կամ Սեկին, Սիլիֆքէ, Լամոս ևն., յաջորդաբար զբաւուեցան Էմիրներու կողմէ՝ որոնք մեծագոյն մասով Դարամանի մեծ իշխանին ճորտեան էին և որոնց կետ Կիպրացիք յաճախ կուտէ մէջ էին, ձեռքէ ձեռք խնջու համար երկիրը: Մինչև 1448 Կոռիկոս մնաց Կիպրացիներու ձեռքը, մինչդեռ Սեկին և փոքր Անտիոք 1332ին կը մնային գեռ Հայոց ձեռքը, ինչպէս որ կը տեսնենք 1332 Օգոստոս 22ին Յովհաննէս ԻԲ. պապին Ավինյոնէն Հռոգոսի ասպետներու մեծաւորին ուղղած նամակին՝ որով կը հազորուէր Հայոց Լեւոն Ե. թագաւորին կողմէ իրեն յանձնել սոյն երկու բերդերը, պայմանաւ որ անոնք պաշտպանուէին յիշեալ ասպետներէն, զանոնք մօտէն ճնշող

թուրքերու դէմ: Անցեալին մէջ փորձը ցոյց տուած էր որ այս ծովեզերքին իշխողները, որոնք որ ալ ըլլային, քրիստոնեայ կամ իսլամ, ան չդադրեցաւ ու շարունակեան առարկան ըլլամէ իւր պայքարը վաճառականներուն, ձենովացի, Բաթաւացի, Բրովանացի ու Կիպրացի որոնք հոն կուգային գնելու համար Փոքր Ասիոյ բերքերը և կամ ծախելու համար Ալեքսանդրիոյ վրայով բերել, տրուած արեւմտաքիտան պարանքները: Հող էր որ կը ծախուէին նոյնպէս պատերազմի արգիլեալ ապարանքներ, միւս կողմէ մահմետականներուն ծախելով քրիստոնեայ ու սեւեմորթ գերիներ, մեծ շահեր ապահովելով իրենց:

Պատմութիւնը կը վկայէ որ Լեւոն Ա. ի իշխանութեան օրով, 1211, Կիլիկիան իշխանութիւնը Տաւրոսի պատուարներէն մինչեւ Փոռիզիս ու Կապադոկիա կը տարածուէր, իբր տասնվեց օրուան ճանապարհ, բաւական ընդարձակ երկիր մը, արդարեւ որ տակաւ կը մեծնար ու կը զարգանար, շրջակայ բերդերու ու կլաններու յաւելումով, մեծագոյն մասով Անտիոքի յոյն իշխաններու ձեռքէն խլուած, ընդամէնը իբր եօթանասուներկու բերդ, առաւել կամ նուազ անկախութեամբ և նոյնքան կամ աւելի բերդատէր Պառոններով: Այս շրջանին իսկ, ինքէ ոչ աւելի առաջ, Կոռիկոս կը գտնուէր Կիլիկիան իշխանութեան տակ և կը կազմէր անոր զինուորական ու առեւտրական կայաններէն մին:

Երբ Կերմանիոյ Ֆրիսերիք կայսրը Երրորդ խաչակրութեամբ քսան հազարէ աւելի զօրքերով և Փոքր Ասիոյ վրայով և Իկոնիան գրաւելով հասաւ Կիլիկիոյ հիւսիսային սահմանները, Լեւոն Ա. իշխան փութաց Վալլիկահոնո գետահովտի բերդատէր իշխանները Սելեւկիա զրկել, ընդ առջ կայսրը. այդ բերդատէրներէն մէկն ալ անկասկած Կոռիկոսի Հայ Պառոնն էր, ցոյց տալու համար իր և իր զօրականներուն յօտարամիտ ծառայութիւնը:

Տեսանք արդէն որ իրմէ առաջ Ռուբէն իշխան Անտիոքը կորսնցնէ յետոյ, օգնութիւն խնդրեց պապական նուիրակէն. այս միջոցին լուր արեւ. ու Լեւոն թագաւոր մեռած էր և Սըր Ազամ Պայլն ալ ըս-

պաննուած: Նուիրակէն ստացած օգնական զօրքերով իր Ալիս մօրը հետ Կիպրոս ելաւ՝ ուրկէ Կիլիկիոյ ծովեզերքներով մտաւ Կոռիկոսի նաւահանգիստը, տիրանալու համար իր հօրեղբոր գահին, Կոռիկոսի զրեւակին տէր՝ Պառոն Վահրամ, որ թագաւորութեան մարաշախտ էր, արգիլեց Ռուբէնը աւելի առաջ երթալ ու վերջնոյս մարը կնութեան ուզեց, մերժուելու պարագային սպառնալով սպաննել Ռուբէնը (Ապուլ-Ֆարան՝ Ժամանակագրութիւն, էջ 458):

Կստանդիլին յաջորդ թորոս օրդին ևս Յունաց ձեռքէն զինու զօրութեամբ առած էր Կիլիկիոյ մեծագոյն մասը ու գրաւած Մանդալեանց ամուրը՝ ուր կախազանի վըրայ մեռած էր Գազիկ արքան, և որուն իբր փոխվրէժ, բերդը հիննայտակ կործանած էր ու հոն ձեռք անցուցած գանձերը բերած էր իր զբաւած Սիւ քաղաքը ու հետզհետէ տիրացած Բայաս, Տարսոն ու Ատանա քաղաքներուն ու Կոռիկոս ամուր բերդին, տէր դառնալով այսպէս վարին Հայաստանի բովանդակ երկրին:

1304ին Հայէպի կառավարել Շէմսէտ-տին Գարա Սոնքոր, իր մեմլուքներէն մէկուն՝ Գուշ Թիմուրի հրամանին տակ զօրախումբ մը զրկեց Կիլիկիա, առարկելով որ թագաւորը չէր վճարած արքունի տուրքը: Հակառակ մեծ գուժամբ մը ստանալուն, իսլամները շարունակեցին աւեր ու աւար գործել Կիլիկիոյ մէջ, մինչեւ որ Հայ, Ֆրանկ ու Մոնկոլ խան վեց հազարոնոց բանակ մը գտան իրենց դէմ: Հեթում թագաւոր որ հայկական զօրքերու գլուխը կը գտնուէր, ընկերակցութեամբ Կանչի բերդի տանուէր Օշինի և այս վերջնոյն եղբոր՝ Կոռիկոսի տէր՝ Հեթում կոմսի, յարձակեցաւ Շէմսէտտինի զօրքերուն վըրայ և մեծ հալուած տուաւ անոնց ու Գուշ Թիմուր Հայէպ վերադարձաւ, իր ջախջախած բանակին մնացորդով:

Հեթում թագաւոր կը պատկանէր Լամբրոնի իշխանական տոհմին. սա Տարսոնի Արքեպիսկոպոս Ս. Ներսէս Լամբրոնացիի թոռն էր: Եղբոր՝ Գրիգորի մահէն յետոյ՝ որ Կոռիկոսի ամանաւորն էր, ինք ժառանգեց ամրոցը, բայց Երկպառայիներու դէմ իր մղած յաջող պատերազմներէն յոգնած, որոնց քաջուիւ աշխարհէն և ինքզինքը նուիրել Աստուծոյ պաշտաման:

Այսպէս 1305 Յունուար 4ին Կիպրոս անցաւ՝ ուր մտաւ Ս. Եպիփանիի վանքը ու Բրմոնդրեանց միաբանութեան սքեմը առաւ: Վանք մտնելէն տարի մը յետոյ Եւրոպա անցաւ ու մեծ պատիւներով ընդունուեցաւ Կղեմէս Ծ. պապէն:

Գարամանի թիւրքմէն պէյերէն մին 1320ին շատ զօրքով ելաւ և Տարսոնի սահմանները գերի վարեց և վերագործին կանգ առաւ Պոմպէոպոլսոյ կամուրջին առջեւ: Կոռիկոսի կոմս Պառոն Օշին, 300 մարդոց զլուխը կեցած, հասաւ անոր ետեւէն և բուրն ալ ջարդելով, վերագործաւ և արախուքեամբ: Այս միջնոյն տարին էր որ Հայոց թագաւոր օծուեցաւ Օշին թագաւորի Լեւոն դեառորոյ որդին. սա իրեն թագուհի առաւ Հայոց իշխան և Կոռիկոսի տէր՝ Պառոն Օշինի աղջիկը:

Այս անգամ սակայն Գարամանի թուրքերը Կիպրոսի Պետրոս Ա. թագաւորի որոջան ապամազէտ՝ նոյնքան ձեռներէջ իշխանի ներշնչած սարսափի հարուածին տակ, Կորոշեն գերագոյն ճիգ մը ընել զբաւելու համար Կիպրացիներու ձեռքը դանուզել Կոռիկոսի ամրոցը, միանգամ ընդ միշտ ազատելու համար տեւաբան վտանգէ մը: Թուրքերու այս բացորոշ մտադրութեան վրայ էր Կիլիկիան թագաւորութեան գոյութեան վերջին ժամանակներուն, Հայեր իրենց օգնութեան կը կանչեն Կիպրոսի Պետրոս Ա. թագաւորը և պատուիրակուեալ թեան մը միջոցաւ առաջարկեցին գալ և Կոռիկոսի կրկին բերդերը գրաւել, վասնոր բերդերուն պահակազունները, հակառակ իրենց բոլոր ջանքերուն, ի վիճակի չէին ինքզինքնին պաշտպանելու թուրքերու յարձակումներուն դէմ: Պետրոս Ա. փութաց ընդունելի եղած հրաւերը և 1361 Յունուարին Եւրոպայէն նոր վերագործած Ռուպէր Լուսինեան ասպետը կը զրկէ տասը զինուած ցոկանաւերով, նաւատորմին հրամանատարութիւնը վստահելով Անտիօքի իշխան՝ իր Յովհաննէս եղբորը և ասոր ալ օգնականներ կարգելով Արսուֆի բերդատէր Փիլիպպոս Իպպլէնը, Երուսաղէմի մարաշխա Յովհաննէս Իպպլէնը, Գրեպնիկի կոմս Փիլիպպոսը, ինչպէս նաև ուրիշ ասպետներ:

Գանի մը օր վերջ Կոռիկոսի բնակիչները իրենց գունդերը բացին Կիպրացիներու առջեւ, հաւատարմութիւն երդունք նայով Պետրոս թագաւորին, բերդաւանի մայր եկեղեցիին մէջ: Սակայն, զրիթ դար մը յետոյ, 1448ին, Գարամանի էմիրին յաջորդներէն մէկուն կողմէ բերդատէրքը գրաւուեցաւ Կիպրացիներու ձեռքէն:

Պեմուտ Լուսինեան Կոռիկոսի կոմսը, 1355ին Հոմի արքունիքին մօտ Լեւոն Գ. թագաւորի դեսպանն էր: Սա օգտուելով իր դեսպանական պաշտօնէն, պապին միջամտութիւնը խնդրեց ի նպաստ Ամորի Լուսինեաններու ժառանգորդներուն ու արգարել Պեմուտ ԺԲ. պապը 1336 Ապրիլ 16ին գրեց Կիպրոսի թագաւոր Հիւկին և յանձնարարեց որ արգարութիւնը ի գործ դնէ Ամորիի ժառանգորդներուն հանդէպ: Պեմուտն՝ պի Տիորոսի իշխան Ամորի Լուսինեանի և Լեւոն Գ.ի դուստր Զապլէի որդին էր, յատկաներէն թարգմանել տուաւ հայկական իրն ծխատանը, զրկելու համար պապին արքունիքը:

1329էն քիչ ժամանակ յետոյ, Լեւոն Գ. թագաւորի հրամանով Պեմուտ ըստացաւ Կոռիկոսի կամուրջը ու նոյն տարին ամուսնացաւ Հայաստանի մեծ մարաշխա Պառոն Պատուէրի աղջկան՝ Եփիմէի կետ: Այդ թուականէն սկսած Պեմուտ դարձած ըլլալով Հայաստանի արքունիքին ամենէն բարձր անձնատէրութիւններէն մին, մերթ Լեւոն Գ.ի և մերթ ալ ասոր յաջորդ Լեւոն Ե. Լուսինեանի կողմէ բանակցութիւններ Պետրոս վանքը պապական թագունիքին մօտ, իր միջնորդութեամբ օգնութիւն խնդրելու եւրոպական պետութիւններէն ու զբամի ուժով Կիլիկիան ազատելու: Իր առաքելութիւնէն վերագործին, թիւրքմացութեամբ մը Պեմուտ օգնանուեցաւ Ատանայի մէջ, 1344 Նոյ. 17ին, ա՛յն պահուն՝ երբ իր եղբայրը Կի ալ նոյնպէս կը սպաննուէր հայ ազգայնականներու կողմէ: Կիւնը, Եփիմէ, զոր պատմագիրներ մերթ թիւրք, մերթ ալ Ռէմի կը կոչեն, ամուսնոյն մահէն յետոյ ժամանակ մըն ալ ապրեցաւ:

ՍՐՏՍԱՒԱԶԴ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՍ

(6)



ԼԵՂՈՒՍԳԻՏՍԿԱՆ

**ԱՇԽԱՐՀԱԲԱՐ
ԿԱՄ ՆՈՐ ՀԱՅԵՐԷՆ՝)**

Արդէն մտնում ենք ժԹ. դարը, որ աշխարհարարի տիրապետութեան դարն է, Դարիս միայն առաջին երեսնամեակում լոյս են տեսնում տարւ աշխարհաբար գիրքը, որոնցից երկուսը արեւելյան բարբառով՝ Հիմք է գրուում հայ լրագրութեան: Չհաշւելով Հնդկաստանի Ազգաբարձը՝ որ հայոց առաջին թերթն էր գրաբար լեզուով (1794-96), 1800 թուին վեհնետիկում Հ. Ղուկաս Ինճեհեանը հրատարակել է սկսում Տարեգրութիւնը անուկ թերթը, որ տարին մի անգամ էր լոյս տեսնում և նոյն տարում պատահած դէպքերի ամփոփումն էր: Տարեգրութիւնը շարունակուեց մինչև 1802, Այս թուին դադարեցնելով թերթի հրատարակութիւնը Հ. Ղուկաս Ինճեհեանը յաջորդ 1803 թուից սկսաւ հրատարակել Սլանակի Բիւզանդեանը, որ նայեալս տարեկան մէկ անգամ էր դուրս գալիս և որի հրատարակութիւնը տեւեց մինչև 1820: 1821 թուին դարձեալ վեհնետիկում, Պոլսոյ Արշարունեաց ընկերութեան նպատակով հրատարակուել սկսաւ Կիթակ Բիւզանդեան երկշաբաթթերթը, որի խմբագրներն էին Հ. Գրիգոր Վրդ. Գապարահեան և ուրիշները: Այս թերթն էլ տեւեց մինչև 1816: Այնուհետև մի քանի տարի հայերը զուրկ են լրագրութիւնից: 1822ին Հնդկաստանում հրատարակում է Տեհմարտն Օնանսիտեան թերթը՝ Ջուզայեցոց բարբառով, 1831 թուին Պոլիս էր եկել Ալեքսանդր Բլակ աւուկունով Փրանսիացին և սկսել էր հրատարակել Սոնիստը Օսուման անուկով Փրանսիացիներէն լրագիրը, իբրև Բ. Դրան առաջին պաշտօնական թերթը: Յաջորդ տարին սկսում է նոյն նպատակով Թափլիսի Վախի թուրքերէն թերթը: Խմբագրութիւնը միաժամանակ որոշում է և հրատարակել նոյն թերթի հայերէն թարգմանութիւնը:

անուրը զնելով Թափլիսի Վախի, լրոյ Գիր, որ յետոյ դարձաւ «Լրոյ գիր մեծի տերութեանն օսմանեան»: Այս թերթը երեսուցում էր շարաթական մի անգամ և պարունակում էր միայն տեղական լուրերը: Նա ապրեց միայն մի տարի (1832-3) և թէև թովանդակութեան կողմից շատ ոչինչ թերթ էր, բայց և անպէս վախուժում է առաջին Պոլսահայ թերթը լինելու պատիւը: Ի՛նչ ընթացք է բունում աշխարհաբար այս շրջանի մէջ: Կրողների մէջ կամաց կամաց սկսրունք է դառնում այն մտքը թէ լաւ և պիւրահասականալի աշխարհաբար ունենալու համար պէտք է նախ հրաժարել գրաբար քերականութիւնից, երկրորդ՝ օտար (ընդհանրապէս թուրքերէն) բառերի տեղ զնել նրանց համապատասխան հայերէնը, երրորդ՝ խուսափել տեղական բարբառային ձևերից: Առաջին կէտը շատ հեշտ գործադրելի մի միջոց էր, բայց դա ծնունդ էր տալիս մի նոր հարցի, որ բարբառը ընդունել էր միջ հետեւելու համար նրա քերականութեան: Սթէ այդ հարցը գրուած լինէր մի այնպիսի ժամանակ, երբ մտղողուրը ամէն տեղ մամուլ, դպրոց և գրականութիւն ունեցած լինէր, իսկապէս լուծուէր շատ զժուար պիտի լինէր և տեղի պիտի տար մեծամեծ վէճերի և տարածայնութեանց: Բայց այն ժամանակ մամուլ կար միայն վեհնետիկում, Պոլսում, Ջմիւռնիայում և Հնդկաստանում: Միւսները, եթէ գոյութիւն ունենային էլ, շատ երկրորդական արժէք ունէին և սրանցից մէկին կամ միտին հպատակ (այսպէս Ջուզ. Պետերբուրգ, Միլան, Լիւվոնոն, Թրիեստ, Վիեննա և այլն): Հռոմի տպարանը փակուել էր 1784ին, Ամստերդամինը նոյնպէս: Բայց Պոլիս և Ջմիւռնիա գրեթէ միևնոյն բարբառն ունէին. վեհնետիկում նստած հայերն էլ ամենամեծ մասամբ Պոլսեցի էին: Միաբանութեան հիմնարկութեան առաջին երկհարիւրամեակում վեհնետիկը ունեցել է ընդամէնը 277 միաբան, որոնցից 138ը Պոլսեցի, այդ միաբաններից որեւէ գրական աշխատանք արտադրողներ թիւը եղել է միայն 91, որոնցից 49 Պոլսեցի, 8 Տրապիզոնցի, 5 Կարսեցի, 3 Էնիկեփեցի, շնացեալները այլ և այլ տեղերից: Այդպէսով հարցը լուծուում էր ինքնին. Պոլսի բարբառը պիտի յաղթանակէր առանց որ եւ է

(*) Տարածակարգի մեծագույն հեղինակի «Պատմութիւն Հայ Լեզուի» գործն (ԻՋ. Գրիկ):

պատճառաբանութեան, լսկ տեղի և հան-
գամանքների բերամբ: Աւելացնենք նաև
այն որ գաւառների ժողովուրդն էլ շարու-
նակ որ Պոլսի պանդխտութիւնը, սովորում էր
Պոլսի բարբառը: Վերջապէս այն ուսումնա-
սէր անձերն էլ, որոնք ուզում էին գրա-
կանութեամբ պարագիլ, իրենց գաւառ-
ներում մամուլ չունենալու պատճառաւ,
ստիպուած էին բնականաբար Պոլսի կամ
Զմիւռնիա հաստատուիլ և հետևաբար մայ-
րենի բարբառը թողնելով մշակել Պոլսա-
կանը: Այսպէսով Պոլսի բարբառի զիրքը՝
իբր հիմք գրական լեզուի վճռուած էր:

Երկրորդ սկզբունքն էր օտար բառերի
տեղ դնել նրանց համապատասխան հայե-
րէնը: Պոլսի բարբառը թուրքերէն բառեր
չատ ունի. դրանց թիւը, ինչպէս տեսանք
գլուխ ԻԲ. 4000 էր: Գաւառների հայերը
գրիթէ սրանց կէտն ունէին: Դրա համար
էլ շարունակ ծաղրում էին Պոլսեցոց խօ-
սակցութիւնը: Բայց իրենց համար աւելի
տարօրինակ և անխորժ էր լսել թուրքե-
րէն բառերի այսքան յաճախակի գործա-
ծութիւնը՝ հայերէն գրուած քնքերի մէջ: Այս
պահանջին բաւարարութիւն տալու համար
զրոգները ստիպուեցին թուրքերէն բառերի
տեղ դնել հայերէն համապատասխան ձե-
ւերը: Սրա համար էլ երեք միջոց կար-
առաջին՝ դիմել գրաբարին և այնտեղից
փոխ առնել պատրաստ հայերէն ձեւերը:
Երկրորդ՝ գաւառական բարբառների մէջ
փնտռել իրենց ուզածը. երրորդ՝ հնարել
նորանոր հայերէն բառեր: Սրա համար հը-
րատարակուեցին զանազան ժամանակ մեծ
ու փոքր բառարաններ ու բառացանկեր՝
գրաբարից աշխարհաբար (հետն առնելով
նաև թուրքերէն ձեւերը), և աշխարհաբա-
րից գրաբար: Վերջին անունն է կրում
Մխիթար Աբրախի (չին Շայկաղեան) բա-
ռարանի Կ. հատորը, որ մեծագոյն մա-
սամբ թուրքերէնից գրաբար բառարան է
(Վենետիկ 1769): Բառակերտութիւնը լայն
ծաւալ բռնեց և յատկապէս եւրոպական
գիտական բառերը արագութեամբ հայերէնի
թարգմանուեցան: Եւ որովհետև ինչպէս
նորակերտ բառերը, նոյնպէս և գրաբար
բառերը շատերին անհասկանալի էին, ուստի
զրոգները միշտ միասին դնում էին նաև
ասմիկ կամ թուրքերէն ձեւը: Օրինակ՝ վերի
6րէ հատուածում ունինք

Արուարձաններով կամ վարըշներով
պատնէլ կամ մէթէրիզ
վրանի կամ չատրի
Այս ձեւով գրողները ասմիկ թրքախօս
ժողովուրդին հայերէն էին սովորեցնում:
Երրորդ սկզբունքն էր խուսափել բար-
բառային ձեւերից: Այս կէտը կարօտ է ա-
ռանձին քննութեան: Քանի որ քերական
նութեան համար սկզբունքով հիմք էր ըն-
դունուած Պոլսի բարբառը, սպասելի էր
բնականաբար որ բառերի ձեւերն էլ Պոլսի
բարբառից առնուէին: Ի՞նչն եղաւ պատ-
ճառ, որ մեր գրողները այսպէս չվարուե-
ցին և նորից գրաբարին դիմեցին: Պատաս-
խանք դժուարանում եմ տալ: Պատճառը
թերևս գրողների հնասիրութիւնն էր, կամ
այն գաւառների ազդեցութիւնը, որոնք
Պոլսից տարբեր և գրաբարին աւելի հարա-
զատ ձեւեր ունէին, և կամ թէ միանգամ
որ օտար բառերի համար ընդունուած էր
գրաբարին դիմել, սովորութիւն եղաւ նաև
միւս (աղաւաղեալ) բառերի համար էլ դի-
մել գրաբարին: Կարելի է որ այս երեք
պատճառներն էլ գործակից կանդիտացան.
արդիւնքն այն եղաւ, որ մինչդեռ առաջ
գրում էին այս կամ այն գաւառական ձե-
ւով, յետոյ արդէն անցան բառերի գրաբար
ձեւերին: Այս ողջամտ որոշումը մի մեծ
բարեք եղաւ մեզ համար. զանազան բար-
բառները ի մի ձուլուեցան և ժամանակա-
կից հայը անցեալից չկտրուեց: Որքան
դժուար պիտի լինէր հին հայերէնի ուսու-
մը, եթէ, քերականութիւնը փոխուելուց
յետոյ, նաև բառարանը փոխուած լինէր:
Ո՞վ եղաւ արդեօք այս գեղեցիկ նոր-
մուծութեան հնարիչը և ե՞րբ: Կարծիք
կար որ առաջին անգամ լեզուի մաքրու-
թեան վրայ ուշադրութիւն գարձնողն եղաւ
Զմիւռնիոյ անդրանիկ հայ թերթը՝ Եսմա-
րանը, որ Ամերիկեան բողոքական սոխո-
նարների հրատարակութիւնն էր, և որի ա-
ռաջին համարը լոյս տեսաւ 1839 Յունուար
1ին: Այս կարծիքը սակայն սխալ է: Եսե-
մարանից շատ առաջ, 1687 թուին Վենե-
տիկ մաքուր Պարգաբանութիւնը արդէն
չառ տալուր լեզու ունէր, թուրքերէն բա-
ռերի թիւը խիստ քիչ էր նրա մէջ և հա-
յերէն բառերն էլ բարբառային ձեւով չէին,
այլ գրաբար, ինչպէս ընթերցողը կարող է
տեսնել վերը մէջ բերուած հատուածից:

Շատ մաքուր է նոյնպէս 1791 թուին Վենետիկ տպուած Տեսութիւն համառօտ հիմնելու նոր աշխարհագրութեան՝ Լ. Ղ. Ինճիճեանի, որից նոյնպէս մի հատուած զրինք վերջ, Վերջապէս մաքուր և ամէն կերպով անթերի լեզու ունի Լ. Նդիա Վրդ. Քոյմաճեանի (Պոլսեցի) Գպարտիւն ցամակաց, տպ. Վենետիկ 1805, որ պարունակում է նամակագրութեան կանոններն ու օրինակները՝ զբաբար և աշխարհաբար, երկու լեզուով դէմ առ դէմ։ Այսպէս են զարձակ Յովակիմ ԲԺ. Օղուլլոխեանի՝ Նիւթ բժշկական, տպ. Վենետիկ 1806, Լ. Մինաս Վրդ. Բժշկեանի՝ Պատմութիւն Պոնտոսի, Վենետիկ 1819, Լ. Մեսրոպ Վրդ. Ազալբագեանի՝ Բնական օրեփ կամ կրթութիւն առ ի իննի բարի եւ պարկեօտ փառացի, Վենետիկ 1819, են։

Անկուրդ շէնք համարում իբր նմոյշ գնել այսօր շատ մաքուր, բոլորովին արդիական աշխարհաբարով մի տապանագիր՝ 1836 թուից, որ դտել և հրատարակել է Ճնտղեան, Մասիս 1892 Սեպտ. 19:

ՏԱՊԱՆԱԳԻՐ

ՍԻՐԱԿԱՆԵԱՆ ՍԱՐԲԱՅ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱՂԱՅԻ ԳԻՒՍՏՐ ԻՍՎՈՒՂԻ

Անօրէն մահուան ուժն ինձի հասաւ Անուշիկ արեւս ինձի սես սեսաւ Կաղպաշեմ, Քրիչիւս, այս խաւար բանսէն Անմահ կեանքով զիս ողջնցուր նորէն Լարս եկայ քեզ ես Յիսուս իմ Յիսուս Պզօիկ ե օարիքս բայց մեծ ե յուրս:

Սկսելով 1840 թուից տարուց տարի շատանում են հայ թերթերը թէ Պոլսում և թէ Ջմիրուհիայում, որոնք աշխատում են հետզհետէ մաքրել, ստորաստել ու տարածել նոր գրական լեզուն։ Մրանցից նըշանաւոր են՝ Ջմիրուհիոյ Արատիոյ Արատեանը (1840-1886), եւրոպական անուան արժանի մի թերթ, որ առատ թըղթակցութիւններ ունէր ամէն մի հայ գաղութից, սկսած Չինաստանից մինչև Աստորիա, և այս բոլոր երկիրների մէջ ցրուած հայոց համար իբր մի կապ էր ծառայում, — Վենետիկի Բագմավիպը (1843-ից մինչև այժմ), — Պոլսի հայոց պատրիարքարանի պաշտօնաթերթ Սուրհանգակը (1846), որ յետոյ կոչուեց Լայսոսան և վերջն էլ Մասիս։ Այս վերջինը (Մասիս) հայ մտքի մե-

ծագոյն աշխատանքը դարձաւ. այնտեղ ստեղծուեցան, առաջարկուեցան, քննադատուեցան, կազմուեցան և քաղաքացիութեան իրաւունք ստացան բազմաթիւ հայերէն նոր բառեր, զիտական, զբական, ուսումնական ու հասարակական կեանքի վերաբերելով բառեր, պաշտօնական լեզուի դարձուածներ, և եթէ այսօր հայերս ունինք քիչ թէ շատ մշակուած լեզու, կանոնաւոր զիտական ու պաշտօնական լեզու, այդ պարտական ենք զխաւորտպէս Մասիսին։

Գրական այս շարժումը որ նկարագրեցինք, մեծաւ մասամբ կատարում էր մեր արեւմտահայ հատուածի կողմից, բայց նրան անմիջական բաժնեկից էր նաև արեւելահայ հատուածը։ Այն ժամանակ մեր երկու հատուածների միջև չկար շայտիտ անջատում, ինչպիսին յառաջացաւ շատ աւելի ուշ Գալիցիանեան ռէժիմի ժամանակ։ Թուրքահայ գրական գործիչները կարող էին ընդունել արեւմտահայ գրական լեզուն և փոքր աշխատանքով յարմարեցնել արեւելահայ տղոքի գրականը։ Բայց այդպէս չեզան։ Նրանք ստեղծեցին մի ուրիշ գրական լեզու, որի հեղինակն է համարում Մասիսայի Լազարեան ձեմարանի ուսանողութիւնը և որի հիմքը Երեւանի բարբառն է։ Այստեղ էլ աշխատանքը տարուեց ճիշդ այն ծրագրով, ինչպէս արեւմտահայ գրականի համար. — Քերականութիւնը վերցրեց բարբառից, օտար բառերը վտարուեցին և բառերը վերածուեցին իրենց գրաբար ձևին։

Արեւելահայ լեզուի առաջին նմոյշները տեսանք արդէն վերևում։ Մաքուր գրական լեզուի առաջին օրինակն է կէտօպատրայ Սարաֆեանի Բանալի պիտութեան (Պետերբուրգ 1788)։ Աւելի յետոյ են Լամառօս ֆինուրիւն քրիստոնեական հաւատաց Մուկուա (1831), Աւեսարանի ճեմարանութեան եւ զօրութեան համար (Շուշի 1833), և վերջապէս Սաղմոսի քարգմանալիւնը (Ջմիրուհիոյ 1843), բոլորն էլ մաքուր գրական լեզուով։

Արեւելահայ առաջին թերթն եղաւ Թիֆլիսի Արարացը՝ 1850 թ. (հաշուելով Կովկաս պաշտօնաթերթը՝ 1846 թ. որի լեզուն գրաբար էր)։

ՊՐՈՖ. Լ. ԱՃԱԿԻԱՆ

ՎԵՐՋ

ՆՈՐԻՆ Ա. ՕԾՈՒԹԻՒՆ ԿԻԼԻԿԻՈՅ ՎԵՆԱՓԱՌ ՉԱՅՐԱՊԵՏ

Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Մ Ե Բ Մ Է Զ

26 Յուլիս 1947 Նրուսադէմի Ս. Յակոբեանց Միաբանութիւնը եւ Հայ հասարակութիւնը, ուրախութիւնն ունեցան իրենց մէջ ունենալու Ն. Ս. Օծուրիւն Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետը, որ Ս. Աբոս կուգայ նախ ի տեսութիւն Նորին Ամենապատիւ Պատրիարք Ս. Հօր, ապա յուսումնասիրութիւն կարգ մը ձեռագիրներու:

Լիբանանեան սահմանազուրիսն Նորին Ս. Օծուրիւնը դիմաւորեցին յաման Պատրիարք Հօր եւ Միաբանութեան, Լուսարարացեալ Հայրը, եւ Հոգեւորն Տ. Հայրիկ եւ Տ. Միւռոն Վարդապետները: Ռեմիկի մօտ Նորին Վեհափառութիւնը դիմաւորեցու փութացած էին նաեւ Հ. Բ. Ը. Միութեան, Հայ Երիտասարդաց Միութեան, Հայկական Միութեան, Զուարեան Միութեան, Մօակուբային Միութեան, Գեղարուեստասիրաց Միութեան Երկայացուցիչները, Մարաշի եւ Զէյթունի Հայրենակցական Միութիւնները, եւ բերքերու բոլրակիցները:

Նրուսադէմի մէջ, Ս. Յակոբայ աւագ դրան առջեւ Միաբանութիւնն ու ժողովուրդը սրտառուչ ու խանդավառ դիմաւորում մը քրին: Պատրիարք Ս. Հայրը՝ Նկզեցույ դռնէն ընդունեց Նորին Ս. Օծուրիւնը, երբ Վեհափառը «Հրաշափառ» ի քափօրով կ'առաջնորդուէր Մայր Տանար, ժողովուրդի ցնծութեան եւ ծափերու մէջ:

Վեհափառը Ս. Յակոբայ Տանարին մէջ իր ուրախութիւնն ու տնօրհակութիւնը յայտնեց Աստուծոյ որ զինք սնգամ մը եւս արժանի կ'ընէր այսպէս Ս. Տեղեաց այցելութեան եւ Ս. Պատրիարք Հօր եւ բովանդակ Միաբանութեան տեսութեան:

Յետոյ Նորին Ս. Օծուրիւնը Պատրիարք Հօր բերք մտած առաջնորդուեցաւ Պատրիարքան, ուր Ամեն. Պատրիարք Ս. Հայրը ըրաւ սրտազին եւ զաւուրիչ բարեգալուստի իր խօսքը:

Նորին Ս. Օծուրեան կ'ընկերանան Գե. Տ. Դերեմիկ Սպա., նորած Տ. Քորզում Աբեղան, եւ Վեհափառին անձնակախն քարտուղարն ու Անթիլիասի Դպրեվանքի ուսուցիչներէն Պ. Սիմոն Սիմոնեանը:

27 Յուլիս Կիրակի երեկոյեան վանքի սեղանասան մէջ, ի պատիւ Նորին Ս. Օծուրեան բարի գալուստի նաեւ տուեցաւ: Բաժակներ բարձրացան եւ ուղերձներ եղան Ամենայն Հայոց Հայրապետութեան, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Նրուսադէմի եւ Կ. Պոլսոյ Պատրիարքութիւններու համար, Նորին Վեհափառութեան եւ Ս. Պատրիարք Հօր կողմէն: Խօսեցան նոյնպէս Գե. Տ. Դերեմիկ Սպա., Հոգ. Տ. Նորայր, Տ. Հայկազուն եւ Տ. Սերովքե Վարդապետները, ոգեկոյուններ եւ մարքաններ ընելով Հայաստանեայց Նկեղեցույ եւ իրմով պայմանաւոր ոգեկան արժեքներուն:

Վեհափառը Ս. Աբոս ժամանելէն ի վեր նուիրուած է անդադրում աւխասանքի: Օրուան մեծ մասը կ'անցընէ ձեռագրաց կննութեամբ՝ եւ մանրակարգական ուսումնասիրութիւններով:

Յառաջիկայ Կիրակին Օգոստոս 17 Նրուսադէմի՝ իսկ 24-ին եւ 31-ին Եաճախի եւ Հայճախի գալուրներու մէջ պիտի հանդիսաւորուի Նորին Ս. Օծուրեան Յոբելեանը:

Սիոնի Սեպտեմբեր քիւր ամբողջապէս պիտի նուիրուի Նորին Վեհափառութեան կեանքի եւ գործի պանծայման:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԱՄՄՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

* 28 Յունիս ԵՐ. — Ս. Գրիգոր Լուսավորչի շնորհաբան Գիւտի Տոնաշին առթիւ Ամեն. Ս. Գատրիարք Հայրը Նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ գտնուեցաւ Ս. Գատրիարքին:

* 29 Յունիս ԿԻՐ. — Ամեն. Ս. Գատրիարք Հայրը ընկերակցութեամբ Ղոզ. Տ. Հայկազուն Վրդ. Աբրահամեանի, կէտրէ յետոյ Յապղէ գնաց Նախագահելու Ս. Գլխարդի Վարժարանի ամառվերջի հանդէսին: Հանդէսէն վերջ՝ կատարեց Նախարքի Վարժարանի և Մանկապարտէզի շնորհակարարութեան՝ վկայականներու բաշխումը եւ վարժարանի Տնօրէն Ղոզ. Տ. Բարզէն Վրդ. Ապտաթեանի տարեկան տեղեկագրէն վերջ՝ գրուած արժեք ըրաւ վարժարանի տնտեսական յաշիւդով: Թիւններուն, օրհնելով յիշատակի՝ իր Սբազան Նախարքներուն, որոնք հաստատուած և բացառիկ շնորհութեամբ ինամած էին զայն: Յորգոր կարգեց Յապղէի պատ. հայ ամաններին՝ վարժարանին նապատելի որ միայն խոսքով այլ մանաւանդ չզուարթուի զորոքներով, հաստատուն և յուսալիցէմ համբար մէջ պահելու համար զայն:

* 1 Յուլիս ԳՂ. — Առաւօտեան, Ամեն. Ս. Գատրիարք Հայրը Սրբոց Թարգմանչաց Վարժարանի երթալով՝ ամառվերջի ընթացքի ընտելութեանց բացումը կատարեց և ներկայ գտնուեցաւ ընտելութեանց:

* 3 Յուլիս ԵՂ. — Տօն Ս. Թարգմանչաց Վարդապետ Մանուկայ եւ Մեսրոպայ. Ամեն. Ս. Գատրիարք Հայրը Նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ եղաւ Ս. Գատրիարքին որ մատուցեց վարժարանաց Տնօրէն Ղոզ. Տ. Աբրովէ Վրդ. Մանուկեան, որ և քարտեղէ վեր հանելով Սրբոց Թարգմանչաց անդեանացի մեծադործութեան յաւիտենական արդիւնքները:

* 6 Յուլիս ԿԻՐ. — Տօն Գիւտ Տոնայ Ս. Աստուծամէծի. Ս. Գատրիարքը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տանգորի մէջ, ի հանգիստ հոգւոյն Գատ. Փոխանորդ Տ. Գեորգ Վրդ. ձանդեանի: Օժուով կատարեց Ամեն. Ս. Գատրիարք Հայրը և խոսեցաւ զամբանականը, զընտանեացի անդուցութեան յիստունով տարներու Միաբանական կիսնքը և հուսաարթիմ ձեռնարկութիւնները: Ս. Գատրիարքէն յետոյ ժամը 11ին, կատարուեցաւ յուսարհաւորութեան տխուր արարողութիւնը Ամեն. Ս. Գատրիարք Հայր Նախագահութեամբ՝ մինչև գերեզմանառան: Ներկայ էին Երեսուզէմի բոլոր հոգևոր պետերու ներկայացուցիչները:

* 13 Յուլիս ԿԻՐ. — Եփեսո Տփոյ տօնի Ս. Գատրիարք մատուցուեցաւ Ս. Կոյսի գերեզմանին վրայ աւանդական հանդիսութեամբ, պատարագեց և քարտեղէ Ղոզ. Տ. Հայրիկ Վրդ. Աստուծան: Ամեն. Ս. Գատրիարք Հայրը ներկայ էր Ս. Գատրիարքին:

— Երեկոյցին, Ամեն. Ս. Գատրիարք Հայրը Նախագահեց Ս. Թարգմանչաց Վարժարանի Մանուկապարտէզի տարեկան հանդէսին և բաժնեց Մանուկապարտէզի շնորհակարարութեան վկայականները:

* 14 Յուլիս ԲՂ. — Ամեն. Ս. Գատրիարք Հայրը ընկերակցութեամբ աւագ Թարգման Ղոզ.

Տ. Հայրիկ Վրդ. Աստուծանի, մասնաւոր երաւելով Յրատեսական Ընդգ. Հիւպատոսարան երթալով ներկայ եղաւ Յրատեսարանի Առաջին Հանրապետութեան և Գառթիյի բանդման տնտեսապետութեան ընդունելութեանց:

* 19 Յուլիս ԵՐ. — ԵՏՏ Տապանակի նոյն և նորոյ Ս. Եկեղեցւոյ: Ամեն. Ս. Գատրիարք Հայր Նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ գտնուեցաւ Ս. Գատրիարքին՝ որ մատուցուեցաւ Ս. Ելմիսի մարտն սեղանին վրայ:

— Վարդապետի առթիւ երեկոյեան ժամերգութեան առջև տեղի ունեցաւ պատրիարքական հանդիսաւոր շնորհակարար Ս. Յակոբեանց Մայր Տանգոր բակին մէջէն: Ամեն. Ս. Գատրիարքը յետ ժամերգութեան Նախագահեց Նախատեսական և Թափարով առաջնորդուեցաւ պատրիարքարան, ուր իր օրհնելով ընտելութեան վերջ՝ տեղի ունեցաւ պատուատիւթիւն:

* 20 Յուլիս ԿԻՐ. — Վարդապետ. Ամեն. Ս. Գատրիարք Հայրը մատուցեց հանդիսաւոր Ս. Գատրիարք և քարտեղէ օրուան տօնին շուրջ: Բնական ունեցելով Մատ. Փե. Գլխարդ համար 1-3: Ս. Գատրիարքէն վերջ՝ Միաբանցի առաջնորդուեցաւ պատրիարքարան ուր օրհնելով բովանդակ Միաբանութիւնն ու ներկայ ժողովուրդը՝ ամենուն բաժնեց Ս. Գատրիարքի նշխարք: Ս. Գատրիարքի մէկ մասը ձայնափառուեցաւ Երեսուզէմի առաջիկայանէն:

* 21 Յուլիս ԲՂ. — Մեղեղ. Ամեն. Ս. Գատրիարք Հայրը ներկայ գտնուեցաւ առաւօտեան պաշտամունքին և մեղեղոյցի պատարագին, որ մատուցուեցաւ Ս. Փրկչի Եկեղեցիին մէջ: և Ե. Ամեն. Նախագահեց Ղոզեոյոյ Տ. Զուէն Ս. Արքեպ. Տ. Եղիշայանի քառասունքի հոգեմանգոստեան արարողութեան և ընդհանուր հոգեմանգոստեան պաշտամունքին որոնք կատարուեցան ներքը և զուրք ընդհ. գերեզմանատան մէջ:

* 22 Յուլիս ԳՂ. — Երեսուզէմի վեճմ. Փոխ կառավարչի Գր. Տալիւշի, ընկերակցութեամբ Գր. Գաւարչի այցելութիւն տուաւ Ամեն. Ս. Գատրիարք Հայր:

— Ամեն. Ս. Գատ. Հայրը՝ Լեւակեան Ընդգ. Հիւպատոսի կրտսերով՝ ներկայ եղաւ Լեւակեանի աղաատարութեան տօնին առթիւ արտանք ընդհանուր պատուատիւթիւն, որ տեղի ունեցաւ Բիթղիկէի պանդոկի պարտէզին մէջ:

* 24 Յուլիս ԵՂ. — Ամեն. Ս. Գատրիարք Հայրը Նախագահեց Փատ. Վարժարանի ամառվերջի զբաղական հանդէսին, և կատարեց մրցանակաբաշխութիւնը: Ղոզ. Տնօրէն տեղեկագրէն վերջ՝ արտասանեց իր հանդէսի քննարկութեան և օրհնեց Հաստատութիւնը իր բոլոր ստեղծներով և ներկայ հանդիսականները:

* 26 Յուլիս ԵՐ. — Տօն Սրբոց Փաղկաթ Առաքելոյց եւ Առնիկոյցի կապիճ. Ամեն. Ս. Գատրիարք Հայրը Նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ եղաւ Ս. Գատրիարքին:

* 29 Յուլիս ԳՂ. — Առաւօտեան՝ Գր. Գաւարչի Երեսուզէմի վեճմ. կառավարչին հոգիէ բարի շարուտայ այցելութիւն տուաւ և վեճափառութիւն Գրեգորի կաթողիկոսին:

* 30 Յուլիս ԳՂ. — Ամերիկայի Միաց. Նախագահ Ընդգ. Հիւպատոսը ընկերակցութեամբ Փոխ-Հիւպատոսին այցելութիւն տուաւ Ամենապատրիարք Ս. Գատրիարք Հայր:

Հ Ա Ն Գ Ի Ս Տ

Տ. ԳԷՈՐԳ ՎՐԴ. ՀԱՆՍՁԵԱՆԻ

Իր հիւանդութիւնն ու մահը, հակառակ յառաջացած տարիքին, անակնկալի բերաւ թովանդակ Միաբանութիւնը եւ բոլոր զինք գիտցողները:

Հանգուցեալ Տ. Գէորգ Վրդ. Ճանազեանը Ս. Աթոռոյ երիցագոյն, կորովի, ժիւր եւ պարտաճանաչ զինուորն էր, այն բոլոր պաշտօններուն մէջ զորս վարած էր տարիներու ընթացքին Ս. Աթոռէն ներս: Լարուած մեքենայ մը որ մինչեւ իր մահը զուլ ու դաղար չունեցաւ, այնպէս որ երբ Յունիս Ծ-ի առաւօտուն կանուխ իմացանք իր գիշերախառն վախճանը Ս. Քաղաքիս Ֆրանսական հիւանդանոցին մէջ, ամբողջ Միաբանութեամբ յանակնկալս զգացուեցանք խորապէս:



Ծնած էր Մարաշ՝ 1870-ին: Իր նախնական կրթութիւնը ստացած էր իր ծնրնդավայրը: 1892-ին ընտանեօք Երուսաղէմ ուխտի կուգայ, իր եղբօր փափաքին վրայ կը մտնէ Ժառ. վարժարան, յաջողութեամբ կ'աւարտէ անոր 4-ամեայ շրջանը, երկու տարի վերջ սարկաւագ կը ձեռնադրուի, իսկ 1902-ին՝ արեղայ՝ եօթը ընկերներով, ձեռամբ Յարութիւն Պատրիարքի: 1906-8 վարած է Պէյրութի տեսչութիւնը, իբր Երուսաղէմի ներկայացուցիչ, երբ այդ թեւը Ս. Աթոռոյ կը մնար տակաւին ենթակայ: 1908-9-ի շրջանին եղած է վանքին աւագ թարգմանը եւ Քաղաքապետական ժողովի անդամ: 1912-14 վարած է Գամասկոսի հայոց վանքին փոխ-տեսչութիւնը: 1916-ին գանձապետ, 1920-21 կրկին թարգման: 1922-24 տեսուչ Յոպպէի վանուց, իսկ 1926-29 կրկին անգամ տեսուչ Պէյրութի: 1930-ին վերադառնալով Երուսաղէմ, ընտրուած է Տնօրէն ժողովոյ անդամ, միեւնոյն ատեն ստանձնելով գանձապետութեան պաշտօնը: 1931-32 նախագահ ելեւմտական եւ կալուածական յանձնաժողովներու: 1933-1938 եղած է ելեւմտից տեսուչ: Իսկ 1939-ին բազմաթիւ պաշտօններ միանգամայն

մայն վստահուած են իրեն. անդամ Տնօրէն ժողովոյ, հակակշռող, գանձապետ, անդամ գանձատան յանձնախումբի եւ ժամօրհնող:

1941-էն սկսեալ այս պաշտօններուն վրայ աւելցած էր նաեւ Պատրիարքական Փոխանորդի պաշտօնը, հանգուցեալ Մեսրոպ Պատրիարքի կենդանութեան: Սյուպէս հանգուցեալին թովանդակ կեանքը անցած է Ս. Աթոռոյ ծառայութեանը մէջ, իբրեւ կորովի ու աննահանջ զինուորը անոր շահերուն եւ իրաւանց:

Կիրակի, 6 Յունիս, Ի ժամ Ս. Պատարագին, ձեռամբ Նորին Ամենապատուութեան հանգուցեալը ընդունեց վերջին օծումը, արցունքին մէջէն իր եղբայրակիցներուն եւ թովանդակ ժողովուրդին: Յետոյ դազալը զետեղուեցաւ դասին կեդրոնը եւ Նորին

Ամեն. Պատրիարք Սրբազան Հայրը յուզուած եւ գրեթէ լայնահաւաք, խօսեցաւ իր սրբատառուչ դամբանականներէն մին: Թուեց ու դրուատեց մի առ մի հանգուցեալին աւելի բան կիսադարեան ծառայութիւններն ու արժանիքները, շեշտելով մասնաւորաբար անոր անխոնջ ու ծառայասէր ոգին եւ Սուրբ Աթոռոյ շահերուն հանդէպ իր օրինակելի նախանձախնդրութիւնը: Եւ մաղթեց որ հանգուցեալին օրինակը գեղեցիկ դրոշի մը նըման միշտ կախուած մնայ իրմով սգաւոր իր եղբայրներուն եւ միաբանակիցներուն դիմաց:

Յաւարտ Ս. Պատարագի, ժամը 11-ին, օտար եկեղեցական ներկայացուցիչներու եւ խուռն բազմութեան մը մէջէն հանգուցեալի մարմինը առաջնորդուեցաւ իր վերջին հանգիստին, Ս. Փրկիչ վանքին գերեզմանատունը, մօտիկն իր հօրեղբօր՝ Խաչատուր Վրդ. ձանսրգեանի:

Մարաշի Հայրենակցական Միութեան կողմէ գերեզմանատան մէջ խօսեցաւ ուսուցիչ Պ. Յարութիւն Այվազեանը, մատնանշելով իր հայրենակցին մէջ ծառայութեան ոգին եւ ջերմ նախանձախնդրութիւնը Ս. Աթոռոյ շահերուն: Թաղումէն վերջ ամբողջ Միաբանութիւնը Պատրիարքարանի դահլիճին մէջ, իր ցաւակցութիւնը յայտնեց Նորին Ամենապատուութիւն Պատրիարք Ս. Հօր: Նոյնը բրին նաեւ Մարաշի Հայրենակցական Միութեան ներկայացուցիչները:

Պր մահը խոր ցաւ պատճառեց բոլոր զինքը հանչողներուն, եւ մանաւանդ Ս. Աթոռոյ Հոգեւոր Պետին՝ որ անխոնջ գործակից մը կը կորսնցնէր յանձին Տ. Գէորգ Վրդ. ձանսգեանի, եւ Միաբանութեան՝ որ անոր դագաղին առջեւ ողբաց իր ամենէն թանկագին եւ նուիրեալ անդամներէն մին:

Խաղաղութիւն իր հոգիին:



Հ Ա Ն Գ Ի Ս Ս

ՈՍԿԱՆ ՊԷՅ ՄԱՐՏԻԿԵԱՆԻ

Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը խոր ցաւով լսեց, Ս. Աթոռոյ այս երախտաւոր եւ պատուական բարեկամին մահը: Ոսկան Պէյ Մարտիկեան 1932-ին հրաւէր ստացաւ Թորգոմ պատրիարքէն գալու Ս. Աթոռ, հաւասարակշռելու համար վանքին ելմտական խախտած կացութիւնը: Սուրբ Աթոռը շատ բան կը պարտի այս պատուական հայուն եւ հանճարեղ ելեմտագէտին, որուն կտրուկ կարգադրութեանց, ինչպէս նաեւ յառաջահայեաց ցուցմունքներուն շնորհիւ, կարելի եղաւ վերականգնել Ս. Աթոռոյ ելեմտական կացութիւնը, որ այդ շրջանէն ի վեր կը շարունակուի կարելի արդիւնքներով: — Հանգուցեալը ունէր բացառիկ արժանիքներ, որոնցմէ դժբախտաբար շատ քիչ օգտուեցաւ հայ հասարակութիւնը: Ուղղամիտ, անաչառ, խիստ եւ պահպանողական էր, ինչպէս իր անձին այնպէս ալ ազգային հարցերուն նկատմամբ:

Ծնած է Երզնկա 1865-ին, իր նախնական ուսումը ստացած է նախ իր ծնընդավայրը ապա Պոլիս: Եղած է պաշտօնատար, Հանրային Պարտուց վարչութեան եւ գաւառներ շրջած իբր պաշտօնեայ, գրաւելով Թուրք կառավարութեան վստահութիւնը:

1908-ին Օսմ. Սահմանադրութեան հռչակումէն վերջ, Ոսկան Պէյ, այլեւ ծանօթ Թուրք բարձր շրջանակներու, Պոլիս կը փոխադրուի ելեմտական ընդհ. քննիչի պաշտօնով:

1913-ին Ոսկան Պէյ կը դառնայ Թղթատարական նախարար, շնորհիւ այդ շրջանին պետական հարուածով մը իշխանութեան գլուխը եկող իթթիհատականներու հետ իր ունեցած բարեկամութեանը եւ անոնց իր նկատմամբ ունեցած վստահութեան:

Ազգային գործերուն իր մասնակցութիւնը բերած է Օսմ. Սահմանադրութենէն վերջ միայն: 1910-ին եղած է Քաղաքական Ժողովի անդամ եւ ունեցած ուշագրաւ գործունէութիւն՝ շնորհիւ իր բժախնդիր օրինապահութեան եւ խղճամիտ պարտանանայութեան: 1912-ին վերստին ընտրուած ըլլալով Քաղաքական Ժողովի անդամ, ջանացած է ազգային գործերու մատակարարութեան տալ եւրոպական հասկացողութիւն, օրակարգի մտած հարցերը ուսումնասիրուած ձեւով ներկայացնելու Ժողովին:



1914-ին, ընդհ. պատերազմի նախօրեակին, Ոսկան Պէյ հրաժարեցաւ իր պաշտօնէն, Թուրքիոյ պատերազմի մտնելուն հակառակողներէն մին ըլլալուն համար: Զինադադարին անցաւ Եւրոպա: Թուրքերը զինք բանիցս հրաւիրեցին պետական ծառայութեան, սակայն ինք մերժեց:

1920-ին գնաց Պաղտատ, Իրաքի նորակազմ պետութեան հրաւերով, կառավարութեան ելեւմուտքը եւ վարչութիւնը կարգաւորելու պաշտօնով: Բարձրորէն զընահատուեցաւ, եւ Իրաքի կառավարութիւնը իբր երախտիք իր ծառայութեանց զինքը պատուեց Պէյ տիտղոսով: Իր այս պաշտօնը լրացնելէն վերջ, անցաւ Լիբանան, Սուրիա, Պաղեստին ապա հաստատուեցաւ Եգիպտոս, ուր կը մնար առանձնացած ի Հելլուան, զրական աշխատութիւններու, մասնաւորաբար Թարգմանութիւններու տուած ինքզինքը:

Ոսկան Պէյի մահով կ'անհետանայ տիպար հայ մը, եւ եւրոպական կաղապարներու ենթակայ միտք մը, որ իր ստանձնած գործերուն գիտէր բերել խղճամիտ ու բժախնդիր խնամք ու մեծհոգութիւն:

ՄԻՈՆ յանուն Նորին Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հօր եւ Սրբոց Յակոբանց բովանդակ Մխարանութեան, իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ ազգային այս կորուստին առիթով, եւ կը բերէ իր սրտագին յարգանքը Ս. Աթոռոյ երախտաւոր այս մեծ հայուն:

1947-ի “ՍԻՈՆ,” ԿԸ ՆՈՒԻՐԷ

Երուսաղեմէն՝

Հոգ. Տ. Յարութիւն Աբղ. Մուսեան՝ Օր. Ազատուհի Եղիայեանին (Պէյրուք):

ՍՏԱՅՈՒԱԾ ՇՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՅՈՒՇԻՐԷՍ, վաւերագիրներ եւ վկայութիւններ, գրեց՝ Զաւեն Արեւայիսկոպոս, հրատարակութիւն Մոսկուայի Սոցալ-Դեմոկրատիկական Գրականութիւն, թիւ 7, տպ. Գահիրէ, 1947, էջ 424:

ԴԷՊԻ ԼՈՅՍ ԵՒ ԿԵԱՆՔ, գրեց՝ Գարեգին Կարողիկոս Կիլիկիոյ, տպ. Անթրիաոս, 1947, էջ 326:

ՀԱՅՐԵՆԻ ԵՒ ԱՆ, Գ. հատոր, պատկերներ եւ պատմութիւններ, գրեց՝ Վահէ Հայկ, 1946, տպ. Պոստոն, էջ 254:

ԱՆՈՒՇԻԿ ԴՊՐՈՑՄ, ֆանթեզիկ յիշատակներ, գրեց՝ Ա. Ն. Մեզպուրեան, տպ. Իսթանպուլ, 1946, էջ 120:

ՀՈՂԻՆ ԿԱՆՉԸ, քերթուածներ, գրեց՝ Յովն. Մեհկենեան, տպ. Պէյրուք, 1947, էջ 46:

ԱՆԴՐԱԿՈՅՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ — THE REALITY BEYOND, գրեց՝ Խ. Ս. Գուրեան, տպ. Գահիրէ, 1947, էջ 166:

ԽՆԴԱԼՈՎ, գրեց՝ Յակոբ Պարոնեան, Երէն-Կոնստանտնուպոլիսի Մոսկուայի թիւ Ա. տպ. Պոսթըն, 1947, էջ 213:

ՎԿԱՅՈՒԹԻՒՆ, գրեց՝ Բոլոց (Գրիգոր Համբիկեան), տպ. Գահիրէ, 1947, էջ 157:

ԱՇՈՒՂԱԿԱՆ ԽԱՂԻՐ, խօսք՝ Սայաթ-Նովայի, ձայնագրեց Համբարձում Ահրպերեան, տպ. Անթրիաոս, 1947, էջ 23:

ՆԵՂՈՒՑՆԵՐԸ, (Վոսփոք եւ Գարդանել — Թրքական ջրաղիւնիք և հայ գատը), Վ. Նաւասարդեան, 1947, տպ. «Յուսարեր» Գահիրէ:

ՄԵՄՈՒՂԻ ՏԵԿ

ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆԵԱՆ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՏԱՐԻԱԿԱՆ Ա. ՏԱՐԻ

Գ. Յայագրութիւն

Բարեփոխուած եւ նոր նկարագրուած

ԵՐՈՒՍԱԴԷՄ

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ԵՍԿՈՐԵԱՆՑ

1947

ՄՕՏ ՕՐԷՆ ԼՈՅՍ ԿԸ ՏԵՄՆԷ

Ն Ա Ր Ե Կ Ը

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Գրեց՝ ԵՂԻՇԷ ՎԱՐԴԱՊԵՏ

ԼՈՅՍ ՏԵՍՈՒ

ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ԴՈՒՐԵԱՆ

Ը Ն Թ Ա Ց Ք

Ի ԳՐՈՑ ԲԱՐԲԱՌ

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ

Թ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

1947

Գին 15 Պաղ. Դան.

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ Է

Ժ Ա Մ Ա Գ Ի Ր Ք

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՑ

ԱՐԱՐԵԱԼ

Ս. ՍԱՀԱԿԱՅ ՀԱՅՐԱՊԵՏԻ

ԵՒ

ՄԵՍՐՈՊԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ

ԳԻՒՏՈՑ ԵՒ

ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԱՆԴԱԿՈՒՆԻՈՑ

Ձ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

1947

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE